

Ա Ի Օ Ե

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՊՐԷՅԻՆ, ԲԸՆԸՍԻՐԱԿԱՆ, ԳԻՆԳԻՏԱԿԱՆ  
ԵՒ ՔԸՂԱՔԱԿԱՆ


ԻՆՏԵՐՈՐԻ ՏԱՐԻ



ՅԵՐՈՒՍԷՂԷՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԱԲԵԱՆՑ

1874



# Մ Ի Օ Ն

ԿՆՆԵՐՈՒՄԻ ՏԱՐԻ  
ԹԻՒ 6.

## Ս Մ Ս Ա Գ Ի Ր

ՅՈՒՆԻՍ 30  
1874.

Ս.Զ.Գ.Ս.ՅԻՆ, ԲՍ.ՆՍ.ՍԻՐՍ.ԿՍՆ ԵՒ ԳՐՍ.ԳԻՏԱ.ԿԱՆ

### ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՅ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԻՔ (\*)

Բ.

ԲՆՏԱՆԻ ԹՃՆԱՄԻՆ և օտարացեալ ԹՃՆԱՄԻՆ շատ քիչ օտարերու թիւն ունին իրարմէ :

Տէսէք եւ դատեցէք : Երբ ազգը Սոց կաթողիկոսական ինկած աթոռին ձեռք կը կարկառէ, անոր բռնարարս զը կը դատաւարտէ՝ անկարելի և եղևն համարելով եւ արժանաւորին ընտրութիւնը դիւրացնելով, ընտանի ԹՃՆԱՄԻՆ ձայնը կը ձգէ, կը պոռայ, կը կանչուբուտէ, ճրղճիմ օրինաւորութիւններ կը փնտռէ, յանցում որ կը

համարի զանոնք, որ անօրինաւորութիւնը և անբարոյականութիւնը եկեղեցիէն դուրս կը փոսրեն և բարոյականութիւնը կը մայցնեն :

Երբ ազգն Ազթամարայ աթոռը՝ որ ոչ առաջինին պէս տիպի մէջ կ'իյնէնի, այդ արիւնի մէջ կը թաւաղէ, կ'ազէ սրբել և մկրտել և կանգնել, դարձեալ ձայները կը բարձրանան, սծիբը վրէժխնդրութիւն կը գոչէ, սծրագործը ընտանի ԹՃՆԱՄԻՆ քղանց քննրուն տակ կը ծածկուի, արդարութիւնը կաշառքի մէջ կը խոզուի, և գերեզմանը կաշառակութիւն մը դիտկուցու տ

(\*) Տես Մ-ի թիւ 1850.

մասնանիչ ցոյց կուտայ . նոյն ընտանի  
թշնամին յանցաւոր մը գտնելուն հոգ  
չէ , վասն զի ո՞ր գողին գողակից չէ ,  
այլ կ'ուզէ որ անմեղ մը չի մնայ իւր  
ազգին մէջ , և տմեն որ բարոյական  
աղանդութեամբ շարտիտի :

Երբ եկեղեցական մը ուխտին դրը  
մէ , բարոյականի դէմ մեղանչէ , ա-  
նառակութեամբ գայթակղի , ընտանի  
թշնամին՝ հայրենի եկեղեցւոյն պաշտ-  
պանը՝ ոչ թէ մարդկային տկարութեան  
ներողամիտ՝ այլ անառակութեան ջա-  
տագով կը հանդիսանայ , բնական օրի-  
նաց կը դիմէ , կուսակրօնութիւնը կը  
նախատէ :

Երբ ազգին ընդհանրութենէն հեր-  
ձեալ ու օտարացեալ մեծ մաս մը , որ  
իր ազգութենէն չի խորշիր , հայրենի  
աւանդութեանց և իրաւանց անուամբ  
կրօնի կռուիլ օտարին աւաղակու-  
թեանց դէմ , նորա բռնաւորական իշ-  
խանութեանց դէմ պատուար կը հա-  
նէ , կը մաքաւի , նորա պատուհասնե-  
րը կարհամարհէ , և միայն այս դրից  
մէջ գանուելով և կրօնամոլութեան աղ-  
բիւրէն հեռանալովը ազգային ընդ-  
հանրութեան և հայրենի եկեղեցւոյն  
կը մօտենայ , նոյն ընտանի թշնամին՝  
որուն շիլ աչքերը վտանգ կը տեսնեն  
հանն ուր օգուտ կայ և օգուտ կը տես-  
նեն ուր վտանգ կայ , գաւ է կը կան-  
չէ , և աչքերը գոց կը դիմէ այն սրբ-  
տով և մտօք օտարացեալ թշնամւոյն  
ձեռք կ'երկնցնէ , այն օտարացելոյն՝  
որ իր եկեղեցին հերետիկոս կը քարո-  
զէ , որուն եկեղեցին անունը տալ կը  
խորշի , որ իրեն միմիայն պաշտօն եւ  
հարկ կը համարի իր տիրոջը շղթայ-  
ներուն մէկ օլակը գիմացիներն վիզն  
անցնել , այն ծանր և դժուարակիր լու-  
ծը՝ որ իր պարանոցը կը կաշկանդէ ,  
իր համազգեսացը հաղորդել :

Ահա անսէք և գատեցէք , ինչ է

տարբերութիւնը այս երկու տարբերոյ  
մէջ . ո՞ր է զանազանութիւնը այս եր-  
կու կուսակցութեանց մէջ , միայն հան-  
է որ մէկը գիտէ թէ ինչ կրնէ և ո՞ր  
կը դիմէ . իսկ միւս սղորմելին չգիտեր ,  
չգգար , շխանար թէ ինչ կրնէ , ու՞մ  
կը վնասէ , գինովութեան , զաւամու-  
թեան , սնամաւութեան , կարծամը-  
տութեան , շահախիբութեան ձուլա-  
ծոյ մ' է , կործանման գործիք մ' է ,  
որուն բրած աւերակաց բեկորներն օ-  
տարին պիտի ծառայեն :

Գ .

Ասկից երէք տարի առաջ , ճիշտ  
նոյն օրերուն՝ երբ Պապերու լուծին  
տակ կը հեծէր Հռոմ , և Վատիկանու  
մէջ ժողովք մը անսխալականութիւն  
հաստատելու նախապարտատութիւն  
կը տեսնէր , գիպուածով չարս անձինք  
միատեղ գանուեցանք . ուսումնական  
Տաճիկ փաշա մը , Արքանեաց ծա-  
ռայութեան մէջ Յոյն մը , Եւրոպացի  
Ֆրէնկ մը , որ ձեռքը Ռոյլիւ տէ Տէօ  
Մօնտի տետրակ մը ունէր , և ես՝ որ  
բիշ մը հեռու նստած ունկնդիր էի :  
Փաշան տետրակը ձեռքն առաւ եւ  
Էյո . Բոէսանսէի « Վատիկանեան ժո-  
ղով » վերնագիրը կարգաց , և անսխա-  
լականութեան վրայ խորհրդածելով՝  
այսպիսի վարդապետութիւն մը Վա-  
թովիկութեան անձնաստրանութիւն ըլ-  
լալը նշմարելն յայտնեց , և « Եթէ վըճ-  
ուուի , Պապութիւնը քանի՞ տարի  
կեանք կրնայ ունենալ » հարցուց : Բիւ-  
զանդացի Յոյնը , ինչպէս բնական էր ,  
« Գասն երեսուն տարի հազիւ » , պա-  
տասխանեց : Իսկ ես՝ Հոյ մարդ՝ ինչ  
պէս ինձի ալ բնական էր՝ ակնածու-  
թիւն լրի փաշայի մը բարձր պատուոյն ,  
Յոյնի մը քաղաքագիտութեան , եւ  
Ֆրանկի մը գլխարկին , և լռեցի : Եւ-

բարոյցին քիչ մը մտածելէն վերջը , բ  
 ասա . « Քուք ծանր մարդիկ էք , ձեր  
 լեզուները ուսնելէն վերջը օտար լեզ  
 ւով ալ ուսնուէք բրած և սրտամու  
 թիւն գիտէք : Հռովմէական կայսրու  
 թեան սկիզբը , երբ Քրիստոսնեւթիւ  
 նը գետնի տակ կը ճգնէր , և իր երե  
 սը կը սրահէր բոլոր աշխարհիս թշու  
 մութիւնէն ու հարստանքէն , կապտաշ  
 տութիւնն այնպիսի խայտառակու  
 թեան և ղեղձման հատած էր , որ Հը  
 ուովմէական կայսրաց ամենէն խոն  
 թերն Արամազդայ , Աթենասայ , Ապր  
 ղոնի և ուրիշ երեւելի զից գլուխնե  
 րը կրտրել կուտային , և իրենց յար  
 մարցնելով՝ ժողովոց երկրպագու  
 թեան կուտային . բայց գարձեալ Քը  
 բիստոնեւթիւնը տիրող կրօնք ըլլալու  
 համար 300 տարի պէտք եղաւ . տա  
 կաւին հարիւրուոր տարիներ անցան  
 եւ մեհեանները կանգուն էին , գոյ  
 կամ բայ : Քիւզանդական կամ ստորին  
 կայսրութիւնը թէպէտ Հռովմէական  
 սպարանութեան հիմանց վրայ հաս  
 տատեալ՝ հազար տարի սպրեցաւ .  
 թէև ամեն ղեղձմունք , ամեն մղու  
 թիւն , ամեն անբարոյականութիւն ,  
 ամեն ստամուժն , իր կենաց շարու  
 նակ կրսպառնար և ամեն փոքր հա  
 բուածէ կը տատանէր , բայց գարձեալ  
 երխտասարգ եւ գրբուոր թշնամեց  
 մը պէտք կար որ այդ խարխաւ շէնքը  
 վիւ , վասն զի մեծատարած էր , վասն  
 զի խորունկ և հինաւուրց հիման վրայ  
 հաստատեալ էր , ինչպէս կապտաշտու  
 թիւնը՝ որ այնչափ դարերով արմա  
 տացեալ տարածուած էր : Մեծամեծ  
 և ընդարձակ տէրութեանց , բազմա  
 տարած և ընդհանրացեալ կրօնից հո  
 գեւորքութիւնն ալ երկայն ժամանակ  
 ներ և դարեր կը բշէ . ահա մեռաւ ,  
 ահա ընկաւ կրեսս , և կը տեսնես որ  
 զխորուած մը՝ նոր ուղղութիւն մը՝ նոր

հանձար մը իրեն թէ գարման թէ կե  
 նաց ճառագայթ և թէ առողջութիւն  
 կը սրտգեւէ . կարելի է թէ ամենքն  
 ալ առ երեւցթս ըլլան , բայց ճշմար  
 տութիւնը հան է որ դարերու կեանք  
 կը շարճէ : Այսպէս կ'իմանամ ես նա  
 և Պատրական եկեղեցին , որ մահարեք  
 հարուածք թէպէտ ասկից երեք հա  
 բիւր տարի առաջ ընդունած է Աւ  
 տերի ձեռաց , բայց և այնպէս առաջ  
 կ'երեւայ , և կը համարձակի , կը յան  
 յանդգնի նաև անտեղի վարդապե  
 տութեամբ մը Քրիստոսնեւթիւնը և  
 Մահմէտականութիւնը և բոլոր աշ  
 խարհք գայթակղեցնել , եւ որ դեռ  
 պիտի գայթակղեցնէ և անշուշտ պի  
 տի մեռնի . բայց իր հոգեվարքութիւ  
 նը երկայն պիտի տեւէ , ո՛ր գիտէ քա  
 նի հարիւր տարի » :

Աւսթիւն մը յաջորդեց աս խոս  
 քին . փոշան սխաւ մտածել և պա  
 տասխան մը զբառաւ . Յոյն անոր լը  
 ութեան հեռեւեցաւ . ես ալ լու  
 ծիս ճշմարտութեանը վկայցի սրակս  
 առանց բերան բանալու :

Հիմա թէպէտ այս հոգեւարքու  
 թեան օրէ որ ճշմարտութիւնը յայտ  
 նի կըլլայ Պատրականութեան վրայ ,  
 բայց նաև աս ճշմարտութիւնն ալ կե  
 րեւայ , որ այս հոգեւարքը շատ ա  
 ոողջներու մահարեր հարուածներ  
 կ'ընայ տալ՝ թէ որ Աստուած չողորմի  
 աշխարհքիս . վասն զի ինչ կը տես  
 նենք շուրջերնիս : Թամանակաւոր իշ  
 խանութիւնը կորուսած պատր , թէ  
 պէտ իր ժողովոց մէկ մասը անտար  
 բեր , գարձեալ ահագին ցանց մը ձը  
 դած աշխարհիս հինգ մասերուն վրայ ,  
 աղք. և ժողովուրդք և թագաւորու  
 թիւնք կը ջանայ կաշխանդել . և հան  
 ձարը՝ որ դեռ երէկ երկու հզոր ինչ  
 նակալութեանց հետ կուտելով աշխար  
 հիս մարիալէլական դաշնակցութեանց

կրճիժը խղեց, հզօր բանակներ ջարդ  
 ու բուրդ խորտակեց, բերդերու եւ  
 քաղաքներու բարձրաբերձ պարիսպ-  
 ներն ու դռները խճեցուց, այսօր եր-  
 կու տարի է դեռ չկրցու պատուել  
 այս սարդի ոստայնը : Եւ ոյն հանձու-  
 րը՝ որ միայնակ զԱւստրիան խմարհե-  
 ցուց, Նարթէսն երրորդը ոչնչացուց,  
 և Քաղչիոյ սնախառ ու թեանն սահման  
 ցուցուց, հիմա առանձին չէ իր պու-  
 տերազմին մէջ, այլ իրեն նիզակակից  
 ունի Հելվետիա, Իտալիա, Պապիզ,  
 Յունական եկեղեցին, բողոքականու-  
 թիւնը, փիլիսոփայութիւնը, կրօնա-  
 կան հին դաշնակցութեանց լուծումն  
 Աւստրիոյ և Սարմիոյ մէջ, եւ դար-  
 ձեալ իւր հակառակորդը ոչ միայն ընդ-  
 ձեալ չէ, այլ դեռ կը խիզախե, կը  
 պառնայ և երբեք չի վշտար :

Այս թշնամին է ահա որ բանակ  
 մ'ալ Արեւելք Հոյ Արգին տան մէջ  
 ունի, վարձկան խուճի մը, որ արհես-  
 տին կարեւոր ուսմանըները կրնէ եւ  
 ՚ի պատերազմ կը մարդուի Հոսփ, Վլե-  
 էննա, Վենետիկ, Լիբանան և Պոլիս :  
 Խաչակրութեան դուռին է այս խուճ-  
 բը, որ ութ հարիւր տարի կրցուց հի-  
 մա որ Հայաստանեաց եկեղեցին քան  
 գելու և նոր ձեւի մը թափելու կ'աշ-  
 խատի : Թագ, գաւաղան, պոլիւն,  
 սահի, օրհնութիւն, բռնութիւն, յա-  
 փըշտակութիւն, դրոյստութիւն, հա-  
 լածանք, շղթարթութիւն, բանադ-  
 րանք, սուտ վարդապետութիւն, ուս-  
 մանք և տգիտութիւն ըստ տեղւոյն  
 և ըստ պարագային շաղկապ է : Ամեն  
 պատերազմ զինադադար մը կուսնեայ,  
 աս պատերազմը վայրկեան մը չէ ու-  
 նեցած, ամեն պատերազմ սահման մը  
 կուսնեայ որուն մէջ կը գործէ, ասիկա  
 ամեն տեղքիչ շատ իր դէնքերը տարա-  
 ծած՝ իր յաղթութեան նշանը կանգ-  
 նած է : Տեղ տեղ յաջողած է խմբու-

մին ժողովուրդ մը իր հայրենի եկեղե-  
 ցին հեռացելէ, ինչպէս Կաղչիոյ,  
 Բրանսրիւնիոյ, Մաւնա սասն և մու-  
 սամը Քաղապիս, տեղ տեղ կիսկա-  
 տար յաջողութիւններ ունեցած է ինչ-  
 պէս Պուզովնիոյ, Խրիմ, Կասա-  
 գնուպոլիս, տեղ տեղ ալ չէ յաջողեր,  
 ինչպէս Մաւմանիա և ուրիշ շատ տեղ-  
 ւանք : Իսկ տեղ տեղ մեծամեծ յաջո-  
 ղութիւններ, ինչպէս ՚ի Կերջան, Հա-  
 սանդալէ, Կարս, Պայազլու, Արար-  
 կիր, Սպեր, Բարբերդ, Տրապիզոն և  
 Կիւմիւշիանէ, ՚ի չէք դարձեր և յի-  
 շատակին գրեթէ կորուսեր են ՚ի շը-  
 նորհա այնպիսի անձանց՝ որ սրտերնին  
 լի ազգայնութեան եռանդով և հայ-  
 րենի եկեղեցու նախանձայուզու-  
 թեամբ՝ թշնամւոյն դէմ կորովաբար  
 սրտերազմեր են շատ անգամ անհա-  
 լասար գեներալ : Եւ (1) ասոնց ա-  
 նուանց յիշատակութիւնը «ստրուս»  
 կը պատճառէ դեռ հիմա եւ այսօր այդ  
 բանակին դրամատիկներուն՝ որ իրենց  
 անձինքը Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցւոյ գե-  
 նուոր կը համարին : Իբրեւ թէ Քրիս-  
 տոսի ճշմարիտ եկեղեցին հրամայելը  
 Աւետարանը և իր բարոյականը մու-  
 նուց, կատարաշատ թիւնը օրեր գտը-  
 ճինէ, եւ այսպէս Վասթիկութիւնը  
 Քրիստոսեութեան դասիճ սահմանել :

Քուք, որ զայսրյթ կ'իմանայ, սար

(1) « Ստրուս կրօնու զմեզ, երբ որ կը յի-  
 շէնք մը անսնջմն իսկ բաժնին, այսինքն Տեա-  
 ռին մերց անթրեւութեան և անոր անարատ մօրը  
 սրբազան տեղը, պատարացի մէջ Աստուծոյ սրբ-  
 րոց կողմը համեմատեաց և Արամեացոյն անուն-  
 ներուն հանդիսական յիշատակութիւնները, ա-  
 տանկ պիճ անձանց, որոց կեանքը կիրք և զբո-  
 նեայ ասեղութիւն կը Քրիստոսի ճշմարիտ եկեղե-  
 ցւոյն և անոր անդամաց գեմ, և զրուածներնին  
 ուղիղ վարդապետութեան գեմ ուղղակի պատե-  
 րազմ և իրօտիան մօրոս թիւնը աստա մթերք » :  
 (Քաթիւնիան իրաւախոս և իրաց ճշմար-  
 տութիւնը ՚ի բանի / թեան և Պատ-  
 մութեան, երես 31)

սուս կրղզայք Արտանկյի և Տաթևեացի անուաններուն առջև, թէ որ արդար բլար ձեր զգացմունքք, թէ որ կեղծիք և գաւեշտ չըլար ձեր նախան ձայուղութիւնը, թէ որ ստուծիւն չըլար ձեր վարդապետութիւնը և պատմութիւնը, դճք, մտածե՛ր էք, երեւակայնը էք ձեր այդ պիղծ կոչած մարդկանց դիրքը Հայաստանի խորը, Սիւնեաց նահանգին <sup>(1)</sup> կեդրանը, վեց եօթը դար առաջ, ուր ձեր Պապին և իր եկեղեցւոյն վրայ մշուշ գաղափար մը հաղիւ թէ կար, երբ յանկարծ իրենց աչաց առջև կը տեսնեն քանի մը օտարներ և քանի մը օտարացեալ հայեր, որ յանուն նոյն Պապին և եկեղեցւոյն՝ կատաղութեամբ կը վիճեն, կը պնդեն, կը նախատեն, կը հայհոյեն իրենց կրօնը, իրենց հաւատքը, իրենց եկեղեցին և խօսքէն գործի ձեռք զարնելով, միտուածը նորէն կը մկրտանն, դրոշմեալը նորէն կը դրոշմեն, ձեռնադրեալ քահանան նորէն կը ձեռնադրեն, պտակեալը նորէն կը պտակեն, ճաշոց, մաշոց, ժամագիրք, Աստուածաշունչ, Աւետարան կը սրբազրեն, և եղև առաջ կը քայլեն, Խորենացիի՝ Եղիշէի՝ Եղնիկի լեզուն ալ կը սրբազրեն. ոչ խրատ, ոչ յորդոր, ոչ անուշ, ոչ լեզի ձեն հասկընար, չեն ամենար ոչ սուտ խօսելէն անցեալին վրայ, ոչ խեղաթիւրելէ ըզպատմութիւնը, ոչ զըպարտելէ զներկայն, ոչ խանդարելէ Քրիստոսի ճիշմարիտ եկեղեցւոյ դրութիւնը: Եւ կուզէք որ այդ մարդիկը, այդ հայրենի եկեղեցւոյ հաւատարիմ վարդապետքը, թագէտոսի առաքելոյն Վանաց առաջնորդքը կամակար՛ անտարբեր՝ անըզգայ կենային ձեր բարեկամ Պրու-

սայի Զամա բժեան Տէրոյնց պատուելոյն պէս, և ձայն չհանէին՝ երբ իրենց երաններուն մէջ կորսիւ արիւն մը կրղզային, երբ իրենց սրսին և մաքին մէջ հայրենի եկեղեցւոյն փառքը և պատիւը Ներսէսներէն, Քրիզոստոմներէն վեր թագէտներու և Քաղթութեաններու կեղծք, և որ աչք բացօք կը տեսնէին անպիտան ազանգաւորներ, որ յանուն Հոռոմոյ՝ Քաղք կեդոնի՝ Լեւոնի և տուժարի մը՝ ամեն հերետիկոսութիւն և խառնութիւն կը ձգէին մաղախեան մէջ. յիմարացեալ և կուրացեալ ողորմելիներ, որ արեւմտեան հարստութեան պերճութեան և զեղխութեան փառամոլ հանդէսներէն շտացեալ, իրենց ինկած՝ հալածեալ՝ բայց ճշմարիտ բրիտանեական հայրենի եկեղեցւոյն սանհար կրղզային: Այդ Տաթևացին՝ այդ Արտանկյին՝ որ ձեզի ստրտուս կը բերեն և ամեն ճշմարիտ հայու աչքին եկեղեցւոյ վարդապետ պէտք է համարուին իրաւամբ, չեն կրնար երբէք բազդատուիլ այդ ձեր Եղիթ վարդապետաց, այդ ձեր սիրելի նախորդաց հետ, որք այնչափ գովելի և փոխաբելի էակներ են ձեր եկեղեցական պատմութեան մէջ, և որք զՔրիստոս յարուցեալ կը քարոզէին, բայց զՔրիստոս խաչելեալ կամաւէին քարոզել ի Սիամ, և նորա խաչը կը պահէին յանհաւատից <sup>(1)</sup>:

(1) ձարունեն մինչև Մարտար, Մորաբանց կղզիներն մինչև Խոզոս, ուղեցին (Եղիթք) կղզիներն ու ցամաքները խաբուութեան առկամի մը մէջ առնել, փակել, խաբերայ Աստուած մը խաբերայ եկեղեցւոյ մը մէջ ներկայացնելով. և եւ շեմ սա զուստը. բարձր հեղինակութիւնը, պապի, իննովկենտիս ծ. Կղեմէս Թ. Կղեմէս Ժ. Պենտակոստ ծ. Պենտակոստ ծ. որ հրովրտակներով թուղթերով կոնդակներով շարունակ ջանային միշտ և յանգուտու Եղիթիթեան քարոզելները Աւետարանին ողւոյն համաձայնեցնելու... Ինչ փոխախտութիւն կը բերէին ասոնք բրիտանե-

(1) Տես Զամիլ Պատմ. Հայոց. հատոր Գ. գրք Է. ԳԼ. Թ. և գրք Ե. ԳԼ. Գ.

Մի զրուցէք (ինչպէս ձեր սովորութիւնն է ուրանալ և փախաւ սա սող երբ պատասխան չունիք) թէ ասանք առասպել են՝ և ազխապ պատմութիւնք, վասն զի Փարիզու արքեպիսկոպոս մը՝ Հայոց Երուսաղէմի և Կոստանդնուպոլսոյ յախշտակուած Պատրիարքը բանակէն չարչարելէն և բարոյապէս սղաննելէն վերջը, Փարիզու պէս մայրաքաղաքի մը մէջ քահանայ կը ձեռնադրէր։ Առասպել ձեր գրութիւններն են, որ Մարիաւս Թօսիէնի զիւանական պատմութենէն վերջը գեո

երէկ 1872 ին (1) անարամիտ ըրաւ թեւա՛մք Աւետիք Պատրիարքը կամաւ շոր ուխտաւոր և զընտելալ ապաշխարալ կը սրտովէք աշխարհի։

ՅԵՐԵՆՑ

Ա Ռ Ո Ղ Չ Ա Կ Ա Ն

(Շարունակութիւն • տես թիւ 5.)

Ասնք իրենց ջերմացուցիչ, գրգռիչ եւ չափողանց անուցիչ ըրութեամբ մարդուն բնական եւ հանգարտ աճումը կը փութացնեն, զանազան կիրքեր, մանաւանդ ցանկութիւնը կը գրգռեն և շատ անգամ կենսական հիւթին ինքնիրեն հասուլուն առիթ կուտան, շատ անգամ ալ կը թեւադրեն զմարդ կրկի բռնութեամբ ամեն տեսակ անվայել և ահորէն ոճիրներ գործել, որովք ինչպէս շատ անգամ ըսի, մարմնը կը տկարանայ և այնուհետեւ կենթարկի ամեն տեսակ հիւանդութեանց եւ կը մատնուի տարածամ մահուան։ Այս ամենուն առաջին աանելու և այս չար հետեւանքէն ազատ մնալու առաջին և գլխաւոր դեղն է երկիւղածութիւնը ջերմեանդն աղօթքն և ճշմարիտ ու կատարեալ պահք։

ութեան, ուրիշ կեանք մը կը մոյժնին սնոր մէջ կամ թէ նոր աշխարհի կեանքի մը և սովորութեանց զանի կը յարմարենին, — Այլ երբէք, — Ի՞նչ եք ուրեմն — ճշմարիտ խօսեալով, շատ քիչ բանու Այս Երուսթաց միարամութիւնը գրիտառու ուսուցանելով ուրիշ բան չի ն ծածկեր, բայց եթէ անոր շարժարանները՝ տանջանքները և Գողգոթան, Այս քրիտոնեայք խաչը միայն կուրանային «Չարչարանաց Քրիտոնոր խաչին վրայ ցուցնելու կամչնան» (այս է բողոքութեան ձեւը կարգիտաց ժողովին և ինտիկիտիտ ժողովին) • կամ թէ որ խաչը ի գործ ածելու ալ բրան, զանի կուսքերուն ստից տակ ծաղիկներու մէջ ծածկած կը դնեն, այնպէս որ կուսքը հասարակաց պաշտելու ժամանակ՝ պաշտամունքը օրինաւ պատգեւ այդ ծածկուած նիւթին համարուի։ Այսպիսի հնարապետութեամբք անթիւ ժողովուրդք և ինքնաբարութիւնը փաստել կը կարծեն։ Մարգրիտներու և գոհարներու երկրին մէջ այս բուրբուն օտար մարդիկը հրաշք ընել կը կարծեն հողիներ փաստելու համար՝ յողմող Քրիտոստ ցուցնելով Մոյ թագաւորներու ընծայներու մէջ, պահելով զճշմարտութիւնը, և զանի մը բան յայտնելու համար վերջը՝ երբոր գործը կատարեալ ըլլայ և մկրտութիւնը աւնուի։ Այդ յիմար ճամբէն՝ ուր կը մտորին, դարձնելու համար զերենք՝ պետք է հրովարտակ հրովարտակի վրայ, պատուիրանացիք պատուիրանագրի վրայ, կանգակ կանգակի վրայ, Թուղթերը բուսական չեն, պետք է որ Պապութիւնը անձամբ վրայ հասնի։ Գողգոթայի եկեղեցական մը՝ Կարգիւնալ Թուրքոն՝ կուզարկուի՝ այդ առանց խաչի՝ առանց Աւետարանի առանց շարժարանի քրիտոնութիւնը անձեկու համար, բայց հողիւ հասած (Հնդկաստան), Կրու թիւց միարամութիւնը զներբանա նեակել կուտայ, և մարդք զարմանքն ու ցուէն կը մեռնի։

Միւսի՛ ի յերթիւն։

(1) « Աւետիք Պատրիարքը 1705 ին աճունն « ձգուեցաւ և Տենեզու կղզին արտաբեցաւ, Բայց « անկէ փախչելով Գողգոթա գնաց և Մարտիրոս քահանայը Գարուշին կրօնաւորաց քով կամուղիկեւ « կեղեցւոյ ծոցը՝ զղջմամբ մեռաւ »։ (Եկեղեցական պատմութիւն • 2 • Ասորկան Բատրիարքանց, Երես 400, տպագրեալ 1872.)

Այժմ ես կըլլեմ, և մեր բազմերախտ Աստուածարեւոյ սուրբ Գրիգոր լուսաւորիչ առաքելաշնորհ Հայրապետը թող խափ. թերեւս նորա և բախտիրը շարժե զձեզ և նորա հայրական խօսքերն համոզեն ձեր միտքը և իւր սիրովը յաղթահարէ ձեր կամքն ու կիրքերը :

— Գինին ու արքեպոսթիւնը, կըսէ, իմաստուն մարդիկներն ալ կ'ապականեն, հասար մտքով ու մարմնով անկատարներուն համար ի՛նչ բանք :

— “ Այս խրատու խօսքերը գինինն ու մեկն զգուշացնելու համար է, որովհետեւ գինին աւելի կը յխնարեցրնէ միտքը և գէտ ՚ի անառակութիւն կը գրգէ, մանաւանդ մանուկները, եւ մարմիններէն գիծութեան հոտուժը յառաջ կուգայ :

— “ Ինչպէս որ ջուրը ոչ միայն երկիրը կը ջրէ հապա կը սղոզէ և կը վնասէ, ասանկ ալ բոլոր դարմանները (ուտելք և խմելք), ինչպէս իւզը, մեղրը, գինին և ուրիշ ասանկ բաները նոյնպէս կը վնասեն, ջափովը սընունդ ու դարման է, իսկ չափէն աւելին ասնջանք ու մահ :

— “ Արդարութիւնը պէտք է աճեցրնել սուրբ սիրով, և արաստու աղց աղօթքով. իսկ պահքով ալ պէտք է ցամքեցնել գիծութեան անդուսոյ հոտուժը որ անդամներուն ապականութիւն է :

— “ Աղբիւրներուն ջրերը և անձրեւայ կաթիլները զգալի կրակը կը մարեն, իսկ առ Աստուած եղած սէրը և ջերմեռանդն արաստուքը մեզոց կրակը կը մարէ, մարմնոց կամքը և ինքնին շոշափմամբ դորձած աղտեղի շարժմանց հոտուժը (գիծութիւնը) կը խափանէ, և ուրիշ անգամ անանկ դարձելի ախոր դորձել չը տար, այլ մտքուր մտքով մարքութիւն կը ստանայ, որպէս զի

անարքութեան համար սահմանուն պատահար չը գիտցած առուր և չը կարծած ժամու մէջ վերայ չը համոխ և այն շարութենէ յառաջ եկած վնասուց վրժար չը լուծէ, բանցի սուրբութու մէջ բնակող Տէրը սրբութիւն կը սիրէ, բայց անսուրբներուն համար կ'ըսէ, թէ Անոնց կրակը չը պիտի մուրի և անոնց որդը չը պիտի մեռնի և ամենուն աս ջուլ խոյտտուակ պիտի լինին :

— “ Մեղի ալ պահք դրուելցաւ, որ հագին ու մարմինը մեղքի յոժարեցրնալ անժուժկալութեան բոլոր վնասները կը խափանէ :

— “ Պահքը գիծութեան սղծութիւնը կը շորցնէ, ինչպէս որ նեխած երկիրը շորութեամբ (ջուր չըսեսնալով) կը ցամքի, այսպէս ալ գիծութեան ախտով նեխած անձը պահքցողութիւ սրբուելով անուշահոտ եւ սուրբ կը լինի : Պահքը, թշնամոյն թեւադրութեամբ՝ այս ախտին կրակովը վառուոյ մանկանց ցանկութեան բորբոքը կ'որգելէ :

— “ Որովհետեւ անխափ ու տել խմելը) կրակով բորբոքելու պէս կը վառէ և կարծարձէ ցանկութեան բուցը, կրակը մարմինը կոյրէ, սակայն միսն ու գինին ցանկութիւնը շարժելով հոգին կայրեն, արգ, թէ որ կրակը՝ վառելու նիւթ չունենալով կը մարի, ուրեմն ցանկութիւնն ալ պահքցողութեամբ կը շիջանի : Իսկ թէ որ մանկութիւնը առանց արգելքի ուտելու խմելու և դրօսանքի ետեւէ լինի թող չը յուսայ որ սրբութեամբ ոչ ջախտհ պիտի կրնայ լինիլ, այլ որովայնամուլութեան ցանկութիւնը ախտին կրակը վրան կը թափէ և գտածը կայրէ, եւ պատմութեան դատաստանը իրեն և իւր հետ հաղորդակից եղողներուն կը պատրաստէ : Այսբան պա-

տիժներ ունին որով սյեամողներն տարբեցողները, որ միշտ անար մէջ կը յորատուեն եւ կ'ապականեն իրենց անձը այս ակտիւն տեսակ տեսակ զապ բուժեամբը : Իսկ ձՅՄԱՐԻՏ ՊԱՀՔԸ հոգիէն ու մարմինէն կը հալածէ ամեն ցանկութիւն . . . » : (Յաճախագրութիւն) :

Մեր բաղձերախա իմաստուն Հայ բուսականն այս ճշմարիտ և անհերքելի խօսքերը ոչ միայն ճշմարիտ պահոց օգուտը կը բացատրեն և կ'ապացուցանեն, այլ նաև մեր մինչեւ ցարդ բաժնէրը կը հաստատեն. եթէ այս ամենը գործադրելու նպատակաւ ուշի ուշով քննէք անոնց իմաստը եւ խօսքերուն զօրութիւնը համեմատք, կը յուսամ որ ոչ ուրիշ յորդորի կարօտ չէք ըլլոր և մեծ օգուտ կրնաք քաղել :

Ես գիտեմ, որ ձեզմէ շատերը ձեր նիհ սրութեան և անզօրութեան պատճառ կը համարէք առատ և պարարտ կերակրոց պակասութիւնը . բայց կը սխալիք . քանզի այդ ձեր կարծիքը կարող են հերքել այն աշխատասէր աղքատներն որք բոլոր տարւոյն շրջանին մէջ հազիւ թէ քիչ անգամ մին երես կը տեսնեն . իսկ մեծ մասամբ կերածնին հոց, ընդեղէն, մրգեղէն, կաթնեղէն ու բանջարեղէն է . նմանապէս գիւղացուց այն մեծ մասը, որք աշխատասէր եւ ժուժկալ են . նորա առողջ եւ իրենց որդիքը կայրատա ու ժիր են : Իսկ գուք անոնցմէ լաւ սնունդ ունիք, այնու ամենայնիւ յաճախ հիւանդ և սկարէք . ուսկից յայտնի է, որ այդ չէ ձեր տկարութեան գլխաւոր պատճառը . այլ ձեզ սնուցանելու համար բարերար Նախախնամութեան սահմանած կենսական աղիւս հիւժը ձեր մէջ չը պահեն է : Ի՞նչ օգուտ պիտի տայ ձեզ շուայտութեամբ մի կողմէն ուսել խմիչ, երբ արտաքոց կարգի զօրանալով միւս կողմէն յաճախակի անխոհեմ

մտքար սպտաւէր ձեր սննդարար զօրութիւնը, որով կը մտայ միշտ նուազեալ : Իսկ եթէ խոհեմութեամբ վարուիք և տեղի չը տայք գիժութեան որ և իցէ կերպով հասուելուն, այն առտեն պարզ ու ստիպարանակ կերակուրներն ալ կարող են զձեզ խիստ կանոնաւոր կերպիւ սնուցանել, առողջ ու զօրաւոր մարմին կազմել եւ մտքերնիդ սուր պահել : « Ննութիւնը քիչով կը բաւականանայ . ցանկութիւնը բնաւ հերիք է չըսեր, քանզի որչափ աւելցնես, որչափ տաս, ցանկութիւնը չէ թէ կը մտրի, այլ առաւել եւս կը զայրանայ » :

Դարձեալ, յաճախ պարարտ կերակուրներով և փափկութեամբ մեծ ցող մանուկը երբ չէ սովորած շատ անգամ իւր ակտիւսիւ զապել եւ համբերել, մեծութեան հասակին մէջ օր կը գայ, որ նա չը կրնար դանել իւր ցանկացած կերակուրները, որով թէ գժգոհ և անհանգիստ կը լինի, և թէ այն ատեն պարզ կերակուրները արդարեւ չեն կարող ըստ բաւականին սնուցանել, քանզի մարմինը առաւել սնուցիչ կերակուրներու վարժուած է : Արեմն ՚ի մանկութենէ պէտք է սակաւ և պարզ կերակուրներով վարժեցրնէք ձեր մարմինը որ թէ առողջ լինիք և թէ ՚ի պատահել հարկին կարողանաք համբերել :

Այս առ թիւ չեմ գուրի այնպիսի բըժշկաց այն անխոհեմ հրահանգը, որ ամեն դէպքերու ենթակայ եղող մարդկութե վիճակը և հիւանդին սովորական կեանքը առանց նկատողութեան անսահմանաբար կը պատուիրեն մեղէն ուսել, գինի կամ օղի խմել, կամ ծուխ ծխել եւ կամ ուրիշ անտուր բան մի գործածել . մանաւանդ տակի վատ կ'ընեն, երբ ձեզ նման մանուկներու կը պատուիրեն, որով ձեր ա-

պարզաց թշուառութեան պատճառ  
 կը դառնան : Քանզի ինչպէս ուրիշ  
 անգամ ըսի , այս ամենը զձեզ դբրդ  
 ուելով անխոհեմաբար կը ձգեն զձեզ  
 զանազան մեղաց մէջ , որոցմէ յառաջ  
 կը դայ ջղացին ամեն տեսակ դժնգակ  
 ախտեր , զորոնցն իսկ ամենէն ճարտար  
 բժիշկն ալ չէ կարող խապառ բժշկել ,  
 այլ միայն կը դարմանէ տաանց զձեզ  
 նոյն ախտին կեղեքիչ ճիրաններէն բու-  
 ըրովին ազատել կարենալու : Մար-  
 դասէր , գթած և առաքինի բժիշկը  
 նախ ամենէն ընտիր դեղ ու դարման՝  
 հիւանդութեան բուն պատճառը կը  
 տայ և անկէ կը զգուշացնէ հիւանդը ,  
 և ապա արտաքին դարմաններու կը  
 դիմէ . շատ անգամ հիւանդը իւր ախ-  
 տին պատճառէն հրաժարեցնելով ու-  
 րիշ դարմանի ալ կարօտութիւն չը  
 մնար : Ամենէն գէշ ու մարդկային ա-  
 ռողութեան թշնամի են այն շահա-  
 մուլ բժիշկներն , որք կը պատուիրեն  
 անընդհատ , շարունակ մտնելն ուտել  
 և ուրիշ անսովոր բաներ գործածել ,  
 քանզի այս կը նշանակէ որ գուք չա-  
 ռողանայք և իրենք միշտ զձեզ դար-  
 մանեն : Աթէ պատուիրածը հիւան-  
 դութեան դեղ մի է , պէտք է որ ու-  
 րիշ գեղերու նման առողջանայէն վեր-  
 ջը դադարիք վայն գործածելէ : Քանի  
 որ ախտին պատճառը ձեր մէջն է ,  
 բնաւ ոչ գեղ ոչ դարման և ոչ ուրիշ  
 բան մի օգուտ չըներ , վերցուր ախտին  
 պատճառը , և ահա՛ վերուցած կը լի-  
 նիս ախտը : հապա ի՛նչ ըսենք այն բը-  
 ժիշկ անուան անարժան քանի մի հը-  
 բեշներուն , որք միտանակ վախճուոր  
 իւր միջութենէն ետ կեցնելու և ա-  
 զատելու , աւելի առ այն կը յորդորեն  
 զանազան իմաստակութիւններ ընելով  
 և անարժան միջոցներ ցոյց տալով :

Աթէ ուշադիր մտօք և ձեր անձին  
 օգուտը ճանչնալով հնազանդութեամբ

կարգօք և գործադրելու կոմք ունե-  
 նաք , կարծեմ զձեզ համողելու համար  
 այսչափ խօսք հերիք է , տեսնէք ու-  
 ընմն երկրորդ դարմանն ու իւր օ-  
 գուաները :

թ.

2. — Արիւղաճութեան հետ մեծ  
 կապալցու թիւն ունի շարունակ ՅԻՇԱ-  
 ՏԱԿԵԼ, ԿՐԻՑ ՈՒ ՄՈՂՈՒԹԵԱՆՑ ՉԱՐ  
 ՀԵՏԵԻԱՆՔԸ և զղուիլ անոնցմէ . յիշել  
 ՄԱՀԸ որ ամենուն կ'իշխէ և չը ըս-  
 պասեր որ մեք պատրաստ գտնուինք ,  
 այլ անակնկալ ժամանակի մէջ կը հաս-  
 նի մեր վերայ և մեր բոլոր խորհուրդ-  
 ները կը ջնջէ , ուրեմն յիշելով մահը՝  
 պէտք է միշտ մեղքերէ հեռանալով  
 և ազատ մնալով հակաաւորողին ծա-  
 ռայութենէն պատրաստ գտնուինք :  
 Յիշել ՎԵՐՁԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ որ ար-  
 դարութեան օրինօք անհրաժեշտ կը  
 սպասէ մեզ՝ տրդար ու անաչառ դա-  
 տաւորի մը ձեռքը գատուելու և ա-  
 մեն մէկն իւր գործոց համեմատ յա-  
 ռիտեական վարձք կամ պատիժ ըս-  
 տանալու :

Մեղքի և մղութենէ հրաժարելու  
 համար ջերմեռանդն զըմամբ այս յի-  
 շատակները մեծ օգուտ կը մատակա-  
 րարեն : Մեղքի հետեւանաց , մեղքին  
 յառաջ եկած վնասներուն վերայ տը-  
 գէն բաւականի չափ խօսեցայ հիմա  
 ձեզ կը մնայ անոնց վերայ խորհիլ եւ  
 տեսնել թէ այդչափ վնասներով լե-  
 ցուն գործի մը շարութիւնը հասկնա-  
 լին վերջը նորէն զայն գործելը սրչափ  
 անմտութիւն և յիմարութիւն է . երբ  
 դուք այս վնասներն ՚միտք առնուք ,  
 միշտ սոսկալով զանոնք յիշէք , հար-  
 կաւ պէտք է զգուշանայք եւ հեռա-

նաք անոնցմէ . եթէ ձեր բանական  
 դատողութիւնը այսպէս չընէ , այն ա-  
 տին անբան կենդանիներն զձեզ պիտի  
 յանդիմանեն եւ դուք բանականու-  
 թեան մեծ պատիւը կորուսանելով ա-  
 նոնցմէ ստորին պիտի սեպուիք . քան  
 ղի անբան կենդանիներն անգամ իրենց  
 վտանգաւոր եղած բաներէն կը զգու-  
 շանան , միանգամ իրենց վնասուած  
 բանէն կամ տեղէն սարսափով կը հե-  
 ռանան . միթէ դուք անոնցմէ աւելի  
 վատթար լինելը , անարգ սեպուիլը  
 յանձնառու կ'ըլլա՞ք , շարունակ խնա-  
 րով այն վտանգաց մէջ , որոց վնասը  
 ճանչցաք եւ գիտցաք : Յիշել յանցան-  
 քը զըջմամբ եւ ցաւելով՝ նշան է  
 որ ուրիշ անգամ զայն գործելէ ըզ-  
 դուշանալ կուղէք . իսկ ընդհակառա-  
 կըն առաջին անգամ գործած յան-  
 ցանքը մոռացողը կամ յանցանքն յի-  
 շելով զուարճութիւն զգացողը կը ըս-  
 կըսի նորէն կրկին եւ կրկին յանցանք  
 գործել , եւ ասոր համար է որ ուղ-  
 զուիլը դժուարին եւ երբեմն ալ անհը-  
 նարին կը լինի , ուրեմն նորէն չը մե-  
 զանելու համար պարտաւոր է մարդ  
 յանցանքին գէշութիւնը ճանչնայ եւ  
 միշտ զայն յիշէ զըուանօք եւ ցաւօք .  
 նաեւ ուրիշներուն վերայ տեսած պա-  
 կասութիւններն ալ պէտք է ատէ ,  
 պժգայ անոնցմէ եւ երկիւղիւ հեռա-  
 նայ . ինչու որ ուրիշներուն սխալն  
 քովն ալ պէտք եմք շտկուիլ . սոգասե-  
 լու չեմք որ ամեն սխալմունք մեր գըլ-  
 խէն անցնի որ խրատուինք :

Այս կարգին մէջ հարկ կը համա-  
 րիմ յիշել նաեւ անկեղծ խոստովանու-  
 թիւնը , որ մեծ օգուտ կ'ընէ չը մե-  
 զանելու : Մեծ պարտք մի է մեզ  
 ճշմարիտ խոստովանութիւնը . բայց  
 խոստովանիլ պէտք է այնպիսի մէկուն ,  
 որ կարող լինի զմեզ ազատել մեր ցա-  
 ւէն , խրատել եւ զգուշացնել մեր վը-

տանգաւոր ընթացքէն եւ առաջնոր-  
 դել զմեզ ի բարութիւն եւ ի սրբու-  
 թիւն : Շատ անգամ անխոհիմ եւ  
 ագէտ մարդկան պատմելով մեր յան-  
 ցանքը կարող եմք ալ աւելի վնա-  
 սուիլ , եւ մեր սխալանոց մէջ հաս-  
 տատուիլ :

Իրաւ որ « Յանցանքը խոստովանի-  
 լը գեղեցիկ առաքինութիւն է » . բայց  
 ոչ թէ ըբութեամբ խեղիատակու-  
 թեամբ եւ յանցանքին վերայ յօժա-  
 րամիտ լինելով . այլ պատկասանօք ,  
 ամօթխածութեամբ , ցաւելով , սրբ-  
 տանց զըջալով , ուղղուելով եւ ուրիշ  
 անգամ յանցանք չը գործելու հաս-  
 տատ առաջադրութեամբ պէտք է լի-  
 նի խոստովանութիւնը : Ասոր համար  
 է որ Իմաստունը կ'ըսէ . « Մեզքդ քա-  
 ւելու համար առանց արտմութեան  
 մի կենար . մեզք մեղքի վերայ մի ա-  
 ւելցնե՛ր՝ ըսելով թէ Տիրոջ գթու-  
 թիւնը մեծ է : Տիրոջ դառնալը մի  
 ուշացնելու եւ օրէ օր մի ձգելու , ինչու  
 որ նորա բարկութիւնը յանկարծակի  
 կուգայ : Բնաւ ոչ մի կերպով ճշմար-  
 տութեան դէմ մի խօսիր . քու ագի-  
 տութեանդ եւ ստութեանդ համար  
 աճցիր ու չէ թէ մեզքդ խոստովա-  
 նելու համար , քու անձիդ համար  
 ճշմարիտն ըսելու մի ամաչէր . ինչու  
 որ ամօթ կայ որ մեզք կը բերէ , ա-  
 մօթ ալ կայ որ շնորհք ու փառք կը  
 բերէ , դու զբեզ մի արդարացներ  
 Աստուծոյ առջեւ , ինչու որ մարդկան  
 սիրտը ճանչցողն Ինքն է » :

Արդէն յանցանքը խոստովանելուն  
 ընութիւնն այն է , որ կը նշանակէ ցա-  
 ւիլ ըրածին վերայ եւ ալ չընել խոս-  
 տանալ . այս պատճառաւ է որ մեզի  
 գէմ յանցանք գործողն ալ երբ իւր  
 ըրածին պակասութիւնը ճանչնալով  
 կը խոստովանի եւ ներումն կը խնդրէ ,  
 օրաերեւի կը քաղցրանայ եւ կը ներենք :

Վասն զի կը համոզուինք որ այլ եւս չը պիտի մեղանչէ : Ըսել է որ անկեղծ խոստովանութեան հետ կ'սպուած է սրտի փոփոխութիւնը և նորոգութիւն, որով անցեալ յանցանքները կը զղջայ և կը հրաժարի անոնցմէ և կ'առաջագրէ վերստին չը մեղանչել :

Մահուան յիշատակը միշտ մեր մտաց մէջ ունենալը չը մեղանչելու պատճառ է . վասն զի մահը մեր բոլոր գործոց և հեշտութեանց վախճանն է . մահը անհրաժեշտ է մեզ որով կը փոխադրուինք այս անցաւոր կեանքէն դէպ ՚ի յաւիտենական կեանքը , ուր ամեն բան վերջ չունի : Արդ եթէ մեզաց ճանքով հոն անցնինք , որ թշուառութեան տանող ճանապարհն է , յաւիտենական , վերջ չունեցող թշուառութեան պիտի մտնուինք . իսկ եթէ սրբութեան ու մարգարութեան ճանքով գերեզմանէն անդին անցնինք , որ յերջանկութիւն տանող ճանապարհն է , յաւիտենականապէս երջանիկ պիտի լինինք . ուրեմն յիշելով մահը՝ յիշած կը լինինք մեր մեղքը և մեր յաւիտենական կեանքը եւ եթէ մեր բանականութիւնը արթուն է , անշուշտ այս յիշատակութեամբ պիտի պատրաստենք մեր անձը որ արժանի ըլլանք երջանիկ կենաց . պիտի պատրաստուինք ըստ ամենայնի անանկ՝ որ երկիւղ կամ նոր պատրաստութեան հոգ մը չունենանք մահուան հասած վայրկենին . այլ մեր այս ճանապարհորդութեան ամեն պատրաստութիւնն ունեցած ըլլանք . առաքինութեամբ և սրբութեամբ ճախանալով բնաւ բանի մը կարօտութիւն չունենանք :


(Շարունակելու :)

### ԱՌ ԶԱՄՈՒՌՆԵԱՆ

Վարդացինք ձեր գրածը Հայրենիք մէջ եւ ահաւասիկ համառօտիւ կը պատասխանեմք :

Մեր գրածը ըստ ձեր ասութեան կէ՛մ քաշար կէ՛մ քաշուլ չալար տեսակէն է եղեր . ինչ որ ձեզ ըսել վայել էր , մեզ կ'ասէք . հոգ չէ , զի այդ՝ փաստ չունեցողներու համար բնական է : Թէ՛ մեր և թէ՛ ձեր գրածներն հրատարակի վերայ կեցած են . որջամիտ ընթերցողը կարող է դատաստան առնել մեր՝ թէ՛ ձեր գրածներն կէ՛մ քաշար կէ՛մ քաշուլ չալար տեսակէն է : Բուն ինդիլին էր (ձեր կողմէն եղած) Նիկիոյ Ե . Ժողովը Տիեզերական ժողով է , մէք ՚ի պատասխանի ասած էինք թէ՛ Հայաստանեայց Եկեղեցւոյ համար Ե . Տիեզերական ժողով չը կայ . նա միայն երբք Տիեզերական ժողով կ'ընդունի : Գուք փոխանակ ձեր ըսածը հիմնաւոր փաստերով հաստատելու , ելքք առանց փաստի և առանց սպացոյցի պնդեցիք թէ Հայոց Եկեղեցւոյն համար Ե . Տիեզերական ժողով է Նիկիոյ ժողովը և Յայսմաուրբէն նշանակութիւն չունեցող ինքնահնար վկայութիւն բերիք , եւ որպէս զի ինդիլին ծածկէք , Քաղկեդոնի ժողով մի մէջ ձգեցիք և անոր դաւանութեան վերայ մեզ հարցում ուղղեցիք առանց յիշելու ՚ի վաղ ժամանակաց Հայաստանեայց Եկեղեցւոյ Քաղկեդոնի մասին տուած վճիռը և առանց Նիկիոյ Ե . Ժողովոյ մասին մեր գրածին պատասխանելու : Գուք որչափ ալ խոյս տալ ուղէք բուն ինդիլին , մէք դարձեալ հոն դառնալով՝ մեր ասածը կ'երեքնենք թէ՛ մեր Եկեղեցւոյ համար բաց ՚ի երբք Տիեզերական Ս . Ժողովներէն ուրիշ Տիեզերական մը չը կայ , և թէ՛ Նիկիոյ Ե . Ժողովը Տիեզերա-

կան չէ մեր Եկեղեցւոյ համար : Եթէ այս մասին ըսելէք մի ունիք և ըսէք , պատրաստ եմք պատասխանելու . իսկ եթէ թողլով բուն ինդիրն սակէց անկէց խօսքեր ընէք , մեզմէ պատասխան մի սպասէք :



**ՀԱՅՐԵՆԵԱՅ** յիշատակներն աւելի ազգու ապաւորութիւններ ունին պանդուխտներուն վերայ հեռաւր օտարութեան մէջ : Ոմանք Հայրենեաց հողն ու ջուրն յիշելով՝ կը հառաչեն : Ոմանք Հայրենեաց փառքն ու շքեղութիւնն յուշ ածելով՝ կը մտայուզին : Ոմանք Հայրենեաց աւերն ու աւերակներն միտ բերելով՝ կ'արտասուեն : Ոմանք Հայրենի խրատախոսներն ու սարգ կերակուրներն յիշելով՝ ախ ու վախ կը քաշեն : Եւ այսպէս Հայրենիքն ունի բիւր հրապոյրներ , բիւր յիշատակներ , որք ամեն օր եւ ամեն ժամ կը յուզեն , կը շարժեն տարագիր պանդրխտի սիրտն և շատ անգամ ձայն ու լեզու կը տան եւ Հայրենի յիշատակաց երգաբան կը դարձնեն :

Հայրենասիրական սրտագրու եւ բնական երգերն համարնալ թէ մեծաւ մասամբ այսպիսի պարագաներէ ծընունդ առած են : Աւրնկան թեւերով սիրելիներուն բարեւագիր զրկել . ծիծեռնակն տարագրական վիշտերու պատգամաւոր առարկել առ ծնողս . հողմերու եւ զեփուաներու հետ խօսիլ , և այլն և այլն . այս ամենն պանդուխտ սրտի զգացմանց հասանքներ են , որոց ազդելուն անսպառ է և աննկարագրելի :

Ո՛ր կը կարծէ թէ Հայաստանի Հէրիան անգամ լեզու պիտի տայ Լեհաստանի գաղթական Հայ պանդխտին գոխասանքներ երգելու : Եւ սակայն կը անսնենք ահա Հէրիայի հետեւեալ ֆոլսանիքն ( որ մեր ձեռքն անցաւ , մեր գաղթական Ազգայնոց այցելութեան ժամանակ ) որ ճերտունի պանդուխտ Գալիսի չուզեր փոխել իւր հայրենի Հերիան ( Հարիսան ) օտարութեան համադամներու հետ եւ գուժառանք տալէն չը կշտանալով՝ կը յուժելու . « Զինչ աղբ որ կան յայտմ աշխարհի , չը զօրեն տալ քեզ գովք արժանի » :

Մ . Վ .

### ԳՈՎՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՀԵՐԻՍԱՅԻ

Ի հողոյ հասարակցէ , և յանարժան յեր ծառայէ , յերոհիւսի Միլիտարայի , շաք կարօտով բարեւ հասցէ :

**ՉՈՐՊԷՄՆ** ձեր հարցանելով եւ զկենցաղն բննելով , Առողջ մնայք երկար ամօք , թէ ՚ի ցամաք եւ թէ ՚ի ծով , Մտամորրոս մեղաց գերի , թուղթ գրեցի Հերիսայի . Փութով առ ձեզ առարեցի , միթէ բարի լուր գայ ինձի : Մինչ նայելի ես դեգերած , անձամբ գծուծ մաօք կորած , Եւ աշխրներս մրափած , կիտահիւանդ էի պտտկած ,

Յանհարձակի զգուռն բացին, կնքած նամակն ինձ մատուցին,  
Ասեն կարգան դու առանձին, դքու թղթին պատասխանին:

Չեք եւ ոտք իմ յոյժ դողացաւ, Հերիսայի մինչ լուրն առաւ,  
Հիւանդութիւնս առողջացաւ, հոգիս մարմնովս ուրախացաւ.  
Հողեւոր Տէր, ես քո ծառայ, քեզ անառակ որդի եղայ,  
Ես զաղտեցայ իբրեւ զԵւայ, թէ արժան չեմ զսպուլ արան:

Սուրբ վարդապետ, սուրբ եւ արի, արթուն անուէն զանեցի,  
Շատ Հերիսա կերցուց մեզի, մէկին հազար իւրեան տայի.  
Թէ սէտ ես եմ խիստ մեղաւոր, հիւանդ հոգւով ճեր արեւոր,  
Խապուլ արէք սրտիւ բողոր, զի ձեր առաջն եմ գլխիկոր:

Բարեկենդանն մերձեցաւ, ուրախութեան ժամն հասաւ,  
Աբեղաթայն մտնեցաւ, մորթէ խոխովն՝ ասացաւ.

Լեհու երկիրն որ մեք անկաք, ամեն բանէ զբխուեցաք,  
Եկաք մարմնոց ծառայ եղաք, եւ Հերիսայն բնաւ մտցաք:

Յոյս ունիմ ես Տէրն ամենի, որ նա մեզի շատ ողորմի,  
Թէ փոյթ չը տայ մահն մեզի, դարձեալ գնամ ՚ի մեր տեղի.  
Բարեկենդան է, մի մեղադրէք, զինչ որ ասեմ, խապուլ արէք,  
Հերիսային թատախիր տրվէք, եւ կանխիկի ուտեցուցէք:

Ո՛վ Թոխաթցի Մինաս դոյիր, Հերիսային փէշն կոյիր,  
Թուլ ասւր զգօտիդ եւ կշտայիր, փախաքանացդ քո հասիր.  
Ե՛ Հերիսայ իմ սիրելի, ամենեցուն ես ցանկալի,  
Յերուսաղէմ, ամեն տեղի, թարց քեզ մատաղն ո՛չ լինի:

Ա՛յ Հերիսայ իմ գովական, խսկի չ'կայ որ քեզ նման,  
Ամեն մարդիկ քո դէմ դողան, եւս առաւել ես անարժան.  
Ա՛յ Հերիսայ դու թագաւոր, քեզ կեկն քեզ սպասուոր,  
Եւ խորովուն քեզ մեծ զինուոր, փիլաֆն քեզ նմանաւոր:

Ո՛վ զիւր մեռելն կ'ուսիրէ, պատարագօք զնա կու յիշէ,  
Գիշերն ՚ի բուն զքեզ կեփէ՝ եւ աւտրվանց առատ կը բաշխէ.  
Ամեն մարդոց հեշտ ուտելի, եւս առաւել ճերոց դասի,  
Թարց ծամելոյ մինչ կուլ տրվուի, յայնժամ հոգին փառաւորի:

Ա՛յ Հերիսայ իմ սիրելի, շատ գովութեանց ես արժանի,  
Շաքարն եւ մեղրն քո առաջի, ամենեւին չուկին անգի.

Ա՛յ Հերիսայ, ապուր գոված, յամենեցունց ես դու պառուած,  
Թէ կենդանեաց եւ թէ մեռած, դեղձափ ես դու փորոյն քաղցած:

Ա՛յ Հերիսայ իմ գովելի, արժան լլցիս դու իմ բերնի,  
Կահուղ լռով զքեզ կուլ տայի եւ անուշ գինովն թաղէի,  
Ես ճեր արեւորս մեղաւոր, զքեզ կու սիրեմ սրտիւ բողոր.  
Զինչ կերակուր սլ կայ աղւոր, ո՛չ են քեզի նմանաւոր:

Ո՛րքան անմիտ տգէտ մարդ է, որ զքո հարկերն չ'գիտէ,  
Կամ զքեզ սիրով չ'մեծարէ, կամ առանց քեզ մատաղ անէ.  
Քահանայից դառք երամուլ, յորժամ ընթրիս լսեն քեզմով,  
Մտնան զքունն յոյժ խնդարով, թէ Հերիսայ կուտեմք յրով:

Յորժամ առաւօտն լինոց , յեկեղեցին փութան նորս ,  
 Այլ ոչ ազօթք մտլին կուգայ , լծէ Հերիսայն երբ մեզ կու գայ .  
 Երբ որ զՀերիսայն բերին , արդար իւղն վրան լինն ,  
 Յայնժամ քահանայք օրհնեցին եւ բուրլառով խնկարկեցին :  
 Քահանայից դասք ցնծացին , սարկաւագունքն կայթեցին ,  
 Ժողովուրդքն խնդացին , մինչ զպատառն պատրաստեցին ,  
 Ո՛վ սպասաւորք , սերէք , եկէք , ՚ի դրգալից մեծսն բերէք ,  
 Քահանայից սպաս տարէք , եւ երկցուհեաց փայ հանեցէք :

Ո՛վ մատուռակ եւ դու սէր ես , շատ լից գինին , Ատառւած սիրես ,  
 Եթէ գինւոյն ջուր խառնիցես , դատաստանին դաս սեւերես .  
 Անպակ գինին լից մեծ թասով , տուր որ խմենք շուտով շուտով ,  
 Զի Հերիսայն երեսն իւղով , վախենք պաղի ցրտէն փութով :

Երբ Հերիսայն բազմեցուցին , առջեւ քահանայիցն եգին ,  
 Տիկ մի գինի այլ հեա բերին , եւ մատուռակ ՚ի հեա նորին :  
 Այլ Հերիսայ զիս խեղճ արիր , որ յայտ երկիրս ձգեցիր ,  
 Տարին անգամ չես հանդիպիր , որ զքեզ ինձիկ ՚ի կեր տայիր :

Ո՛վ , սրբան անուշ ես Հերիսայ , երբ արդար իւղ շատ լինայ ,  
 Յայնժամ սիրտս ուրախանայ , յորժամ դրգալդ բերնիս դէմ դայ .  
 Այլ ի՛նչ գովանք տամ ես քեզի , երնէկ այնմ որ հանդիպի ,  
 Եւ եթէ երբեմն ինձ հանդիպիս , ՚ի մէջ սրտիս տամ քեզ անգի :

Զի՛նչ ազգ որ կան յայսմ աշխարհի , չ՛զօրեն տալ քեզ դովք արժանի ,  
 Քանզի դողան ՚ի դէմ քեզի , որպէս մեղուքն ՚ի դէմ քոյին .  
 Վարդապետաց դասք ամենայն , եւ կրօնաւորքն միաբան ,  
 Յորժամ տեսնուեն զՀերիսայն , ամենեքեան ուրախան :

Երկրականքն ամենեքեան զերեցիկսոջն թարկն տան ,  
 Ամեն ուսմունքն մոռանան , վազեն երթան ՚ի Հերիսայն .  
 Աղքատք եւ կոյրք որք կը մուրան , ճերք եւ տղայք կին պատուական ,  
 Ամենեքեան համանգամայն , վազեն երթան ՚ի Հերիսայն :

Մահմետականքն ամենեքեան , թողուն զիլիաֆն եւ զզարդայն ,  
 Զպէտրէկն ու զփաբլաւայն եւ գան ուտեն զՀերիսայն .  
 Իմամք սոյին թողան զսեղան , նոյնպէս թ՛վլասն եւ զՂուրան ,  
 Մինչեւ ապտէստն մոռանան , յորժամ լսեն զՀերիսայն :

Կերակրոց մէջն ես դու գոված , Լուսաւորիչն զքեզ օրհնեաց ,  
 Արար զքեզ եւ չհաստատեաց եւ կերակուր մեզ պատրաստեաց .  
 Ազնիւ ծաղկանց դու նման ես , համասիլուռի վարդի թերթ ես ,  
 Ուր անդ եւ երբ եփեն զքեզ , անմահութեան հոտն բուրես :

Որպէս ոսկի անապահան եւ անգին քար ես պատուական ,  
 Մաքք քորք եղբարք ամենեքեան՝ չը մոռանայք զՀերիսայն .  
 Հարբ եւ եղբարք իմ սրտուական , խնդրեմ ՚ի ձէնջ յառաջական ,  
 Մեռած հոգիքն ուրախանան , չ՛մոռանայք զՀերիսայն :

Երբ որ եփեն զՀերիսայն , ինձ զարիպիս զնա կեր տան ,  
 Ի Ատառւծոց դարձցի փոխան , առցեն պտակն անասրական .

Մեռեալքն որ են ՚ի հող տապան , յորժամ ըսն զՀերիտայն ,  
Յնծան հողիքն եւ զուարճանան եւ Արարչին մեր փառս տան :

Ի թուականիս հազար ամի , եւ ՚ի յամենան Փետրվարի ,

Որում օրն էր հինգ համարի , յոր զՀերիտայն իմ գովեցի .

Բայց եւ զարիպս Թօխտթցի , Մինաս անուն մեղաց որդի ,

Եկեալ անկայ քաղաքն յԻլավ , կարօտ մնացի Հերիտայի :

Ծեր եմ ալեօքս սպիտակ , ահուայ չկայ , բերանս դարտակ ,

Ախ , Հերիտայն գայր ինձ տաք տաք , կահուղ փխտէներ ու կարագ .

Երգս գրած է Մինասի , անմիտ յիմար եւ փանաքի ,

Ձեզ արմաղան ընծայեցի , որ զմեզ յիշէք սիրով սրտի :

Եւ որ ասէ մեզ ողորմի , բիւրապատիկ իւրեան տացի ,

Արժանացի Հերիտայի , եւ մատուցման պատարագի .

Հայր Բեր որ յերկինս սով որ ասէ , ուղիւ սրտով եւ զիս յիշէ ,

Նա ինքն զեկայ ձայնն ըսէ , յաջակողմեան դասն դասէ :

### ԼՈՅՍ

#### ՀԱՆԴԷՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԿՐԹՅԱԿԱՆ , ԱԶԳԱՅԻՆ , ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ

Սոյն վերնագրով նոր պարբերա-  
կան մի սկսուած է հրատարակիլ ՚ի  
Պոլիս խմբագրու թեամբ Ղիմարսեան  
Հմայեակ Օ . վարդապետի : Ազգայ-  
ին պարբերական թերթերու բազմա-  
նալն գրասիրական յատարագիմու-  
թեան նշան պիտի համարէինք , եթէ  
անրնդհաա չըլտէինք արդէն իսկ եւ  
զսձ խմբագրութեանց կողմէն ար-  
տունջներ եւ վհատական ազգարարու-  
թիւններ բաժանորդաց սակաւու-  
թեան մասին : Այս բաժանորդական  
սակաւութիւնն եւս պարբերականաց  
թերութեան եւ միօրինակութեանն  
պիտի վերագրէինք , առանց ազգային  
անրնթերցասիրութեանէն կամ անու-  
սումնասիրութեանէն գանգատելու , եւ

թէ Արեւելեան Սամալոյ նման եզակի  
հանդէսներ եւս անքաջալեր վիճակի  
մէջ չը տեսնէինք եւ շատ թերթերու  
սկզբնաւորութիւնն , կարճատեւ շա-  
րունակութիւնն եւ դադարումն մեզ  
ծանօթ չը լինէր : Հատ սակաւութիւ  
թերթեր կան մեր Ազգին մէջ , որ  
երկարատեւ կեանք ունին եւ այն ես  
անշուշտ կամ խմբագրութեանց զու-  
հողութեամբ կամ ջոճաներգաց ան-  
ընարողութեամբ : Հետեւապէս , որ  
կողմէն որ նկատողութեան առնուիք ,  
միսթարական չեմք գտնէր մեր ազ-  
գային պարբերական հրատարակու-  
թեանց վիճակն :

Ահա այսպիսի մի անմիսթար եւ  
տխուր ժամանակի մէջ ԼՈՅՍՆ կրօնի  
հրատարակիլ փայլուն անուամբ եւ  
գեղեցիկ նշանաբանիւ : Ուրիս եմք  
մեք սոյն նոր հրատարակութեան հա-  
մար եւ իւր անունն ու նպատակն իսկ  
մեր սիրտն կը ընու յուսով շտհաւո-  
րութեան : Բայց խմբագրութիւնն

իւր բուն վսեմութեան մէջ ըմբռնելով և լուսոյ տարածման կարեւորութիւնն զգալով՝ արժան կը համարինք, փոթանակ գովեստներ կարգալու մեր վարդապետ եղբայր խմբագրին, արթնութեան և արիւթեան հրաւեր կարգող, զոր կը յուսամք թէ կրնգունի իբրեւ յայտարար մեր անկեղծ բարեկամութեան :

Արբ խմբագիր մի կամ մատենագիր յանուն լուսոյ հրատարակ կ'իջնէ՝ մեծ արթնութեան պէտք ունի, որ մի գուցէ յանուն լուսոյ խաւար տարածէ, ինչպէս ցաւ 'ի սիրտ կը տեսնենք, որ շատերն յանուն ճշմարտութեան և բարոյաստուութեան յասպարէզ մտանելով՝ մոլորութիւններ կը տիրեն պարզամիտ և անընտրող ժողովրդեան մէջ :

Այս, լուսաւորութիւն, որչափ մեծ արտահորդ, որչափ դեղեցիկ եւ որտագրաւ բաւեր : Այլ կայ աշխարհի մէջ, որ յանուն լուսոյ չը խայտայ և լոյսն չը սիրէ թէ՛ ըստ ֆիզիքականին և թէ՛ ըստ բարոյականին : Այլ կայ, որ կայր մի պէսնէ և չը կարեկցի ու ցաւակցի ֆիզաքական աշխարհի աստուածապարգեւ և համատարած լուսոյ տեսութեանէն զրկուած վնեւուն համար : Ար լուսաւոր եւ լուսամիտ մարդն է, որ իւր նմաններն, իւր եղբայրներն տեսնէ բանական և բրիտաննէական լուսոյ վայելմունքէն զըրկուած և խոր հառաչանք մի չը հանել իւր սրտէն եւ կամ քանի մի կտթիլ արտասուք չը քամէ իւր աչքերէն : Բայց այս ամենն զգալով հանգերձ՝ գարձեալ որչափ զուշաւոր է այն բժիշկներու ձեռնարկն, որոնք տեսութիւն չունեցող աչքերուն տեսութիւն պարգեւել կը ցանկան. որչափ ծանր է այն լուսոյ բարոյչայ պաշտօնըն, որոնք իրենց ունեցած լոյսն կը փա-

փաքին իրենց եղբայր, իրենց նմանեաց հաղորդել : Այս, լոյս կը գոչեն մարդիկ աշխարհիս վերայ, բայց մենք կը տեսնենք, որ խաւարն խալաւ չը փարատիր, այլ լուսոյ տարածման հետ խաւարն եւս իւր յառաջադիմութիւնն ունի : Ար յառաջէ լոյսն, կը յառաջէ և խաւարն զանազան դիմակներ եւ պատրուակներ զգեւելով : Պարզ ասենք, խաւարն շտա անգամ լուսոյ հագուստով կը ներկայանայ եւ մարդիկ երեւութէն խաբուելով փոխանակ լուսոյ՝ խաւար կը դրկեն : Բանի՛ քանի՛ խաւարային դրութիւններ և մոլորութիւններ յանուն լուսոյ մուտ կը գտնեն հասարակութեան մէջ եւ մեծագնի կը վաճառուին ժողովրդեան : Եթէ կորովի և խորազննին աչօք նայինք, ակներեւ կը տեսնենք, որ շտա անգամ յանուն լուսոյ՝ խաւար, յանուն ճշմարտութեան՝ ստութիւն, յանուն արդարութեան՝ անիրաւութիւն և յանուն բարոյականի՝ անբարոյականութիւն կը տիրուի և կը սերմանուի մեր ժողովրդեան մէջ : Շատերն կ'ազաղակեն, որ ճշմարտութեան և արդարութեան նահատակ են, բայց իսկապէս իրենք փաստաբաններ են ստութեան և անիրաւութեան :

Արդ՝ այտալիսի փափուկ ժամանակ մէջ ԼՈՒՍՈՅ հրատարակութիւնն իսկապէս շահատակութիւն պէտք է լինի ընդդէմ խաւարի : ԼՈՒՍՈՅ խմբագրութիւնն պէտք է ջանայ գրուանի տակ չը դնել իւր վաւած ճրագն, այլ 'ի վերայ աշտանակի, պէտք է իւր ընդունած աւետարանական դեղեցիկ նշանաբանին հպատակի, առանց երկրաւոր ազդեցութեան հպատակելու և իւր համոզումներն ծածկելու : Այս ճանապարհաւ միայն լուսաւոր կը լինի իւր Այս և մարդիկ տեսնելով և

ժողովելով զայն՝ կր ժողովաւ որին զ՝ ար-  
տն յու խոնական , որ յերկինս է :

Սոյն ըզմիւ կր շնորհաւորեմք ա-  
հա ԼՈՒՍՈՑ հրատարակութիւնն եւ  
այն ուղղութեամբ կր մեղմեմք իրեն  
յաջողութիւնն եւ յարատեւութիւնն :

### Ա Մ Տ ՈՒ Ա Ծ

(Ն-իկին ԻԻԼ-տիպո-թեան բաղ-ածոյն) :

(Հորումակութիւնն եւ մերք , սեւ թիւ 8) :

Կր պատմուի թէ Մեծն Աղեք-  
սանդր , իւր մանկութենէն ՚ի վեր  
խիստ մեծ շքեղութիւն կր տար աւ-  
տուածոց պաշտաման , որ մի երբ նա  
զահ մատուցանելու առնն ափ մի լի  
խուսկ գրած էր կրակարանի մէջ . «Ա յ  
եղանակաւ շտայրաբար պիտի վատնեք  
գութ զայն , առայ իւր Լեւորդաս կա-  
ռավարին , երբ գրաւէք այն երկիրն  
որ յառաջ կր բերէ այնպիսի բերքեր :  
Պէտք է որ այն առնն ամենայն խնաւ  
յողութեամբ գործածէք ինչ որ սեւիք .  
«Յեա այնորիկ , երբ Աղեքսանդր նը-  
ւածեց Արաբիան , ուր խնկեղէն յա-  
ռաջ կր գայ , Լեւորդասի տուած խը-  
րատն յիշելով , զրկեց անոր շատ մը  
խնկեղեններ , եւ յորգորեց՝ որ սակաւ  
խնայող լինի աստուածոց պաշտաման  
մէջ :

Երբ Պիոս անհաւատ անձանց ուղեկ  
ցութեամբ կր նաւարկէր , նաւն մը-  
բորիկ հանգիայելով անհաւատներն ըս-  
կրան զաստուածներն յոգնութիւն  
կանչել . « Լուութիւն պահեցէք , ա-  
սայ աննց Պիոս , որպէս զի ասաւ  
ուածներն զմանան թէ գութ հոս էր » :  
Գործեալ երբ անհաւատին մէկը հար-  
ցուց այն իմաստունին թէ ինչ է բա-  
րեպաշտութիւն , ամենն ին չ'պատասխա-

նեց . ե երբ իր լուութեան պատճառն  
հարցուց . « Արա՛հետեւ , առայ նա ,  
քու հարցու մներդ այնպիսի փաստե-  
րու վերայ կոչուցած են , որոց գութն  
բաւական խեղածուտ լինել » :

Աստուածութեան նուիրելու իք ա-  
ռաջին պաշտամունքն է հաւատալ  
Նորա գոյութեան , ապա՛ ճանաչել  
որ նա ինքն է պաշտական եւ Նախախ-  
նանդ մարդկան , առանց զոր անես  
ստենլոյ : Ո՛վ որ կ'ուզէ արժանի լինիլ  
Նորա շնորհաց , պարտաւոր է բարի  
մարդ լինել . ո՛վ որ կամի նմանիլ Աս-  
տուծոյ պէտք է յարգել զայն ըստ  
արժանւոյն : Արեմն արգարութեամբ ,  
իմաստութեամբ եւ սրբութեամբ կա-  
րող է որ շահիլ այն նմանողութիւնն :

Հոգւոյ անեղծութիւնն ինչպէս եւ  
ամեն մեծամեծ գործքեր , յԱստուծոյ  
են , առանց Նորա չեք արգար ոգի :  
Առաքինութիւնը ո՛չ բնութեան պար-  
գեւ է եւ ո՛չ դաստիարակութեան ,  
այլ նա կր գայ Աստուծակ : Ո՛չ , բնու-  
թիւնը չէ զայն մեզ պարգեւողը . ճիշ-  
մարիտ է որ մենք կր ճնանիմք առա-  
քինութեան համար , այլ ո՛չ առաքի-  
նութեամբ :

Չ'կայ բարի մէկը , որ իւր բարու-  
թիւնն պարտական չ'լինի Աստուծոյ :  
Ո՛վ կարող է , առանց աստուածային  
օգնականութեան , ազատ լինիլ պա-  
տահարներէ : Աստուած ինքն է , որ  
կր ներշնչէ մեզ արիւ եւ առաքինի  
խորհուրդներ : Նա կր բնակի արդար  
սրտերու մէջ : Ո՛վ չ'զարմանար երբ  
տեսնէ այնպիսի անձմը , որ ո՛չ փոսնգ-  
ներէ կ'երկնչի , ո՛չ իւր կրից գերի կր-  
լայ եւ ո՛չ ձախողանայ մէջ երջանիու-  
թենէ կր զրկուի , այլ մարդկային ա-  
մեն ինչ իւր տակն առած է : Ո՛չ ու  
պարէն պիտի ըտենք այն ասան . « Թէ  
ամեն առաքինութիւն այս փոքրիկ է  
ակին վերայ կր տեսնուի , որ զեօք աւ-

տոււածային զօրութիւն մը իջած է նորա վերայ ։ Երբ մահահանայու մը բարձր եւ իմաստուն զգացումներով լի է, երբ նա կը ծիծաղի երկիւղի եւ խուժանի յուսոյ առիթ եղող առարկաներուն վերայ եւ երկնային զօրութիւն մը զայն կը կրթէ և կը կառավարէ ։ այս աստիճան մեծութեան մը հիմն ու հաստատութիւնը աստուածային զօրութիւնն է ։

Սկիզբուն Ափրիկեցի՝ բնաւ գործի չէր ձեռնարկեր մինչեւ որ նախ այցելութիւն չնէր Արամազդայ տաճարին, որպէս զի հոն աստուածային իմաստութիւն եւ հասարակաց օգտակար խրատներ հաւաքէր ։ Եւ այս պատճառաւ էր, որ միշտ արշալոյսէն առաջ Կապիտոլիոն կ'երթար նա ։

Կիկերոն՝ Վերայի համար դատ վարելով, ընդհանուրի առջեւ յայտարարեց որ Կատիլինայի դաւաճանութեան մէջ, աստուածներն իրեն ազդած էին հայրենիքն ազատելու խորհուրդը ։ «Անմահ Աստուածներ, դուք ինքնին էիք անշուշտ, որ հայրենիքս ազատելու փափոքով վառեցիք իմ հոգիս ։ որ մտապնէլ տուիր ինձ ամեն մտածութիւն, որպէս զի իմ մտածութիւնս լինի լոկ հասարակաց ազատութիւնն ։ Գուք էիք այժ, որ ջնորից և պատրանաց խաւարչտին գիշերոյն մէջ, լուսաւորեցիք հոգիս աստուածային լուսով ։ Ես պիտի վերագարձնեմ ձեզ ինչ որ ձերն է ։ Ես չեմ կարող ասել թէ՛ այս մրրկալից և աղջամղջային ժամանակի՝ մէջ ընտրած լինիմ ինչ որ լաւ էր գործել ։ -

Տիմոլէոն անուանի զօրապետն, երբէք չէր արտասանէր այնպիսի բառ մի, որոյ մէջ տեսնուէր մեծամտութիւն և ամբարտաւանութեան ոգի ։ Երբ բազմութիւնն նորա վերայ գուլեստներ կը կարգար իւր առջեւ ։ նա

միշտ ինքզինքը յանչափս պարտուոր կը համարէր աստուածոց ։ Վասն զի Նոբա սրտելով ազատել զՍկիլլիա բռնաւորաց լուծեն, զինքն մեծարեցին կատարիչ կարգելով այն մեծ նըպատակին ։ Արուհեանեւ նա ըստ ամենայնի հաւատացած էր, որ աստուածային նախախնամութիւնը կ'առաջնորդէ այն ամեն իրաց, որ տեղի կ'ունենան այս աշխարհի մէջ ։

« Գիտացէք, կ'ասէր Պիաս, ինչ բարիք որ ըրած էք, այդ ամենը երկնային շնորհք է ։ Մարկոս—Անտոնինոս կայսրը, իւր կենսագրութեան մէջ, շնորհակալութիւն կը մատուցանէ աստուածոց, որ իրեն օգնականութիւն և խրատներ տուած էին վարույք բարւորութեան ։ և թէ՛ երիտասարդութեան և թէ՛ ծերութեան ատեն, չարագործութեան հազարուոր առիթներէ պաշտպանած էին զինքը ։ նա և այն պատճառաւ, որ Նոբա շնորհած էին իրեն բարի ազգականներ, բարի դաստիարակներ և բարեկամներ ։

Եթէ կան մարդոց մէջ բանակաւորութիւն և առաքինութիւն, ուստի են այս գեղեցիկ պարգեւներն երկրի վրայ, եթէ ոչ յերկնից ։ Նախնեաց աշխատութիւնն ՚ի գիւտս արուեստից, և զանոնք մեզ աւանդելու բարութիւնն, աստուածութեան բարիքներ են ։ Նա որ կը կարծէ թէ այս գաղափարները բնականաբար ճնամ են մարդոց սրտին մէջ, այնպիսին ապերախտութեամբ կը դիտէ աստուածային պարգեւներն ։ Պէտք չէ ասել ամենեւին, որ մեր գիւտերն բուն իսկ մեզ կը վերաբերեն ։ Բնութիւնը տնկած է մեր մէջ ամեն տեսակ արհեստից բողբոջն, եւ Աստուած՝ որ Տէր է ամենայնի, կ'աճեցնէ ՚ի ներքուստ և կը զօրացնէ նոյն բողբոջներն ։

Յոյնք և Հռոմէացեցիք, կ'ասէ Կի-

կերան, թէպէտ գիտէին որ աստուածութիւնն ամենուրեք է, այլ սակայն կամեցան բնակեցնել աստուածներն մեր քաղաքաց մէջ, որպէս զի մեր բարեպաշտութիւնը սրտարեցնեն: Աստուածոց ներկայութեան գաղափարը կրօնական այնպիսի ոգի մը կը ներշնչէ, որ նպաստաւոր է նաև հասարակաց օրինաց: Իմաստունն Պիւթագորաս ի բաւամբ ասաց, որ մեր հոգին՝ կրօնական և բարեպաշտական զգացմամբ ամենէն աւելի կը լցուի այն վայրկենին, յորում մեք՝ տաճարներու եւ աստուածոց պատկերաց առջև մատուցուած պաշտաման կը ներկայանամք:

Թագէս, որ Յունաստանի եօթն իմաստնոց մին էր, ասաց, «Մարդիկ սրտաւոր են հաւատալ, որ աստուածներն կը տեսնեն ամեն բան. նաքա ամենուրեք են, որպէս զի ամենուրեք պաշտպանեն անմեղութիւնն ու սրբութիւնը, ինչպէս ամենայարդի տաճարներու մէջ»:

Այն աստիճան մեծ էր երբեմն տաճարներու յարգանքն, որ ոչ որ չէր համարձակեր այն տեղ ոչ թքանել և ոչ ունչերն սրբել:

Էլէօզիս քաղաքի գիւցական խորհրդոց բրմապետն կ'ասէր խորհրդակիցներուն, «Տեսանելի իրերով իսկ կարելի է նկատել աշխարհի թագաւորն: Նա միակ է, ինքն յինքնէ, և ամենայն արարած անկէ միայն ծագումն առած են, նա իւր արարածոց մէջ է և ՚ի վեր քան զայնս: Նա կը տեսնէ բոլոր մահկանացուներն և ոչ մի մահկանացու չէ կարող տեսնել զինքն»:

«Աստուած, ասաց Պիւթագորաս, բովանդակապէս տիեզերաց մէջ է, և կը տեսնէ բոլոր ազգերն: Նա ինքն է որ կը կանոնաւորէ դարերն, կը կազմէ

բոլոր մարդկութիւնն հոգեղէն, Նա է պատճառ և առաջնորդ զօրութեան և գործոց մարդկան, ծագումն ամենայնի, ջահ ու մն ամենայնի, ջահ երկնից, հայր, միտք, և հոգի բոլոր արարածոց, և պատճառ բովանդակ աշխարհի:

Վաղ կամ անապան ամբարշտներն կը գտնեն իրենց պատիժը, և արդէն պատմութիւնը կը հաստատէ զայս բաղնամթիւ օրինակներով: Հին Գիտնէսիոս՝ Սիկիլիոյ բռնաւորն, անգութ իւր հպատակաց դէմ, ամբարշտ էր նոյնպէս աստուածոց առջև, կողոպտելով տաճարներն և թշնամանելով զանոնք ծաղու և կատականօք: Ծր մի Արամազդայ տաճարներէն միոյն մէջ մտնելով առաւ այն տեղէն սակեղէն վերարկու մի, զոր նուիրած էր նորա արձանին Քելն բռնաւորը, եւ այս գողութեան վերայ կատակաբանութիւն մի ուեղնելով ասաց. «Ոսկեղէն վերարկու մի ամառուան համար խիստ ծանր է եւ ձմուան համար ալ խիստ ցուրտ», ուստի անոր տեղը աստեղէն մը դնելով արձանի ուսերուն վերայ, ասաց, «Այս՝ ամեն եղանակի սլ յարմար կը դայ»: Մի ուրիշ անգամ ալ նա առնել տուաւ Էսկիւլապիտսի սակեղէն մօրուան, որովհետեւ, կ'ասէր նա, չը վայելէր որ մանուկն մօրուս ունենայ, մինչդեռ իւր հայրն Ապողոնը ամեն տաճարներուն մէջ անմօրուս կը ներկայանայ: Ուրիշ անգամ մի եւս երբ տաճար մի կողոպտելով անոր հարուստ աւարներովն դէպ ՚ի Սիկիլիա կը նաւորդէր յաջողակ հողմով. «Տեսէք բարեկամք, ասաց նա, ինչպէս աստուածներն կը յաջողացնեն տաճարախալութներու նաւարկութիւնն»: Արդարև նա անմիջապէս լքը կրեց այն վտանգներն, որոց արժանացած էր իւր ամբարշտութեամբը, բայց յետոյ կորսուեցաւ ու

բողոքային մը մէջ, զոր լարած էին իւր հորատակներն : Յաճախ երկինց ցաւ տուան միւս աւուր համար վրէժիլուն գրութեան կը սրատրաստուէր, և յաջորդ օրը միօրեայ յայտագումն վասն գայ սաստիկութեամբ փոխօրինեցաւ :

Պիւստո, Եպիստոս նահանգի թագաւորն, Լոգրի սահմաններն շրջադայելէն զինի Սիկիլիայէն դասնալու ժամանակ, Արողերայինի տաճարին գանձն կողոպտեց, և այն արձակներն իւր նաւերուն մէջ բերել տալով ինքն սկսաւ ցամաքով շարունակել իւր ճանապարհն : Ի՞նչ պատահեցաւ . Հետեւեալ օրն ստափալի մըրիկ մը խորտակեց իւր բոլոր նաւատորմին և բարր նաւերն, որոց մէջ էին արձակներն, Լոգրացեոց ծովափուկըր ձգուեցան : Այս իշխանն որում այն աղէտներն յիշեցուցին թէ կայ Աստուած, հրամայեց որ բոլոր դրամներն ժողովն և դիցուհւոյն տաճարն վերադարձնեն . այսու ամենայնիւ դարձեալ բնաւ յաջողութիւն չունեցաւ : Իտալիայէն արարուելով անարդ ձեռքով մի սարանուեցաւ Արգոսի մէջ, ուր խառնութեամբ մտած էր գիշեր տանն : Երիտասարդ Արգոսոցի մը զայն նի գտի հարուածով մի փրակ որած էր : Այս երիտասարդը ինք՝ սրտաւ ինք գաւախն էր, որ իւր տանեաց զրայէն այլ կամանց հետ կը դիտէր այն կախւքն, և տեսնելով որ Պիւստո իւր բուրջին դարձուցած էր դէպ ՚ի իւր հարուածողն, փախցաւ իւր որդւոյն կենաց համար, և փութով աղիւս մի առնելով երիւ ձեռօք նետեց զայն ուղղակի Պիւստո գագաթն : Այս հարուածն զայն վար նետեց ձիոյն փրայէն ուր սղաննուեցաւ նա Զօրիթի մը ձեռօք :

Յետ երկար ժամանակաց, Գէնթոս Պիւստոս որ հաւանայեցի սրահայտն

զօրաց կառավարիչէր Լոգրայի մէջ համարձակեցաւ սուրբ աւարներով լնուլ իւր ընչաքողոցութիւնն, ուստի Պիւստոսն պէս ինքն ալ Արողերայինի գանձը կողոպտեց : Վերակցալը երեք գարձու կաններով հանդերձ դատաւոր մը զարկեց, որք իրենց արուած հրամանին համեմատ մտածուորապէս աշխատեցան կրօնի վրէժն առնուլ : Եւ վերագարձուցին դիցուհւոյն գանձարանը Պիւստոսի և իւր զօրաց քով գտնուած գրամներն, կրկին գումարով մը, զոր նոքա Հռովմէն բերած էին, և վերջացուցին զայս քաւութեան զհամ մը : Պիւստոս, զոր իւր զօրքերն անխնայ չարչարելով մահուան գուռն մտնեցուցեր էին, քիթն ու ականջները կրարուելէն յետոյ Հռովմ տարուեցաւ որպէս զի իւր վարուց հաջիւն տայ : Բայց տակուին դատաստան չընկրկայցած մեռաւ բանտի մէջ ստակալի հիւանդութեամբ մը :

Գաւրքսէս, նաւական սրտաբաղձ բանալէ յառաջ, յարում ինքն յաղթուեցաւ Թէմիստոկլէսէն, չար հազար անձինք սրտեց, սրպէս զի երթան և Թէմիստի մէջ Ապոլոնի տաճարն կողոպտեն, որով նա պատերազմ կը բանար ոչ միայն ընդդէմ Յունաց, այլ և ընդդէմ անմահ Աստուծոց : Բայց իստանակ օգն ու կայմակը բնաջինջ ընելով այն զօրախուսըր, ուսուցին նմա թէ որչափ տկար է մարդկանց զօրութիւնն Աստուծոց առջև :

Ընդհակառակն Ագեսիլաս՝ Լաիկոնի թագաւորն մեծ յարգանք կը տար տաճարներու : Գործնէի պատերազմէն զինի, զոր ունէր Աթենացւոց և Բեռլոսացւոց դէմ, նա աւելցուց իւր փառքն, զիջուցանելով իւր բարկութիւնն կրօնի առջև : Փախտաւ կանաց բաղձութիւ խուճի մը ապաւտանած էին տաճարին մէջ, երբ հար-

ցուեցաւ Աղեօփոսի թէ ինչ պէտք է ընել նոյն փախստականաց, նա հը բամայեց ներել նոցա ՚ի պատիւ նոյն սրբավայրին: Նա յարգեց ոչ միայն Յունաց տաճարներն, այլ և մի և նոյն մեծարանքն կը տար Բարբարոսաց քով կուց և Աստուածոց մատուռներուն:

Նմանապէս, Մեծն Աղէքսանդր Քէրէի աւարտուած թէ մէջ չը մուսացաւ երբէք իւր առ Աստուածս ունեցած պարտաւորութիւնն: Նա մեծ զգուշութիւն ունեցաւ պահպանել Աստուածոց տաճարներն և սրբավայրերը ազատ ամեն յարձակումէք և վտանգէ: Իւր՝ Ասիոց մէջ ըրած արշաւանաց ատեն, ձեռնարկեց վրէժ առնուլ ՚ի Պարսից, բայց միշտ անվնաս պահպանեց ինչ որ կրօնի օրինօք նուիրագործեալ էր, մինչդեռ ընդհակառակն Պարսիկք այս մասին ստակալի ուժիրներ գործեցին Յունաստանի մէջ:

Այնպէս սարկեցէր, ըսաւ Սենեկայ, ամեն մարդոց հետ, որպէս թէ Աստուած միշտ ակահատես է ձեզ, և այնպէս խօսեցէք Աստուծոց հետ, որպէս թէ մարդիկ ունկնդիր են Ձեզ:

Հողկաստանի Պէթալացի ժողովուրդն, յԱստուծոց միմիայն արդարութիւն կը խնդրէր:

Ապոլոնիոս փիլիսոփան կ'ասէր որ մարդիկ տաճարներու մէջ միայն ստաղծօքը պէտք է ընեն. « Աստուած մեծ, տուր ինձ ինչ որ կը վերաբերի ինձ »:

Սոկրատ, որ գտնեցս մարդկային իմաստութեան մահացու Աստուածըն էր, կը մտածէր որ մարդկանց առ Աստուածս ընելիք միակ աղաչանքն է շնորհել իրենց բարին. վասն զի նոքա գիտեն ինչ որ մեզ համար բարի է. մինչդեռ մենք կը խնդրենք յաճախ այնպիսի բաներ, որոնք աւելի չար են. Որովհետեւ մարդկան թանձր խաւա

րաւ շրջապատեալ միտքն միշտ յանդուգն իրաց և փափագներու կը հակամտի: Նա կը ջանկայ հարստութեան, որ աշեռալից եղաւ այնքան մահահանացուաց. նա կը ջանկայ փառուաց, որք այնքան բազմաթիւ անձեր անհետացուցած են իրենց կորստեան անդունդին մէջ. նա զհետ կը պնդէ փառաւոր խնամութեանց, որք թէ երբեմն պարծանք են, բայց երբեմն ալ ստիպողական աւերած եւ անկումն ընտանեաց: Պարսիկք ուրեմն անմիտութեամբ հետամուտ լինելէ այն պիսի իրաց, որք միշտ ողորմելի հետեւանաց կրնթացակցին. և թողունք որ բարեաց մատակարար Աստուածներն գործեն մեզ համար, վասն զի նոքա գիտեն ինչ որ մեզ պիտայ է:

Այն փիլիսոփայն գարձեալ, կը դռվէր յետագայ աղօթքն, զոր ասած էր նախնի բանաստեղծ մը. « Ո՛վ Աքուճազդ, դու տուր մեզ ինչ որ բարի է, երբ մենք զայն կը խնդրենք, նոյն խնդրէ և մեր չը խնդրած ժամանակ. և մեր թէ մեր այն խնդիրներն, որովք մենք կը խնդրենք մեր վնասն »:

Մարդն է Աստուծոց սիրելի տարածըն: Նա միայն է բարբառիլն տարբեր, որ մտնակից է բանաւորութեւ և խորհրդամուտեան, զոր այլ կենդանիք չունին երբէք: Ահա այս դորութեամբ, զոր մենք կընդունիմք մեր ճնդեան ատեն և որ յԱստուածուստ ծագումն առած է, միշտ մեր և Աստուածութեան մէջ միութեան և յարաբերութեան կապն անջինջ կը պահպանի: Նոյնպէս բնութիւնը, այսինքն Աստուած, այնպիսի առատութեամբ պարգեւած է մարդոց երջանկութիւնն, որ յայտնապէս կը տեսնուի թէ այս գիտուածոց արդիւնք չէ, այլ Աստուածային բարութեան պարգեւ: Մանաւանդ մենք այժմ գտած եմք

բազմութիւն արուեստներ, որոց միայն նախաստիպն պարզեւած է մեզ բնութիւնը: Հետեւելով բնութեան կազմարին, մարդկային բանականութիւնը հնարած է բազմութիւն ստացուածներ մեր կարօտութեան և հանդիստութեան համար: Գարձեալ բնութիւնն է որ պարզեւած է մեզ, ոչ միայն բանականութիւն, այլ եւ մարմնոց կազմուածին այնպիսի ձեւը, որ հանգւոյն և յարմար է մեր հոգւոյ հանգամանաց: Մինչդեռ միւս կենդանեաց գլուխն դէպ ՚ի յերկիր խոնարհած է: Աստուած բարձրացոյց մարդոց դէմքն, եւ կամեցաւ որ նա հայի դէպ յերկինս, եւ իւր աչքերն ուղղուած լինին դէպ յաստեզս:

Աստուած՝ Տիեզերաց արարչագործութեան և կարգադրութեան ժամանակ, միշտ իրեն նպատակ ունեցած է մարդն. այս՝ փութով և առանց խորհրդոց դործուած արարք մը չէ: Այս ճշմարտութիւն մ' է: Աստուած սիրեց զմեզ և կը սիրէ միշտ, Նա դըրած է զմեզ տիեզերաց մէջ կարգադրութիւնն պահելու. կարելի չէր որ Նա բարձրացներ զմեզ առաւել քան զայս: Ուրեմն, որպէս զի մարդ զինքն տարբերէ միւս կենդանիներէն, պարտական է ՚ի գործ զնել իւր բոլոր կարողութիւնն այնպիսի կեանք մ' ունենալու, որ յարմար լինի իւր արժանաւորութեան և տարբեր անասնոց կեանքէն, որք ՚ի բնութենէ միմիայն զգացողութիւն ստացած են:

Ինչպէս ձին որոշուած է արշաւանաց համար, եղն երկրադործութեան, շունը որսորդութեան, նոյնպէս մարդըն ստեղծուած է երկու նարտակի համար, այն է խորհելու և բանականութեան համեմատ ապրելու համար: Ահա այսու կը հաստատուի պատիւն, որ աշխարհի վրայ մարդոց միակ եւ

ճշմարիտ բարիքն է: Այսպէս տեւ մարդոց երջանկութիւնն կախումն ունի ոչ թէ իւր ստացուածոց շատութենէն կամ բազմութիւն փաղաքշողներ ունենալէ, այլ իւր առաքինութենէն: Արդ՝ մարդը այն ատեն առաքինի կարէ լինիլ, երբ իւր բարոյականութիւնն վարժ և ընտելացած է բնութեան կանոնաց հետեւելու: Ահա՛ այս է, որ կը կոչուի պատիւ, այս է, որ կ'անուանի առաքինութիւն, զոր մտանայն պատկառանք և ամօթ կը պատճառէ:

Թարգ. Դ. Գաղ.  
Գ. Տ. Յ. Իսմայէլայի:

Գ Ի Ս Ա Ի Ո Ր

Ամայս մէջ երեւցող Պիսաւորը, ինչպէս հաս, անշուշտ և գաւառնեւորը ռամկին մեծ երկիրներ կը պատճառէ: Մէք չեմք զարմանար որ տալուին 18 դարեան բրիտանեութենէ զինի գիսաւորներու երեւումը մեծ սոսկում կը պատճառէ ռամկի հասարակութեան վերայ. վասն զի գիտեմք, որ հնարմատ նախապաշարումներն հասարակութեան համար տեսակ մի կրօնք դարձած են, և նորա միտքէն կանխակալ կարծիքները քերել խիստ դժուարին է. դու որչափ որ կ'ուզես համոզելու աշխատէ՝ թէ այսպիսի երեւոյթներն բնական են, Պիսաւորներն տեսակ մի մոլորակներ են, որք ըստ գիտնոց սպիտակագոյն շոգիէ կազմուած են. որչափ կ'ուզէ լսէ, թէ նորա կարող չեն ապագայ չարեաց կամ աղէտից նշան լինիլ, նա ևս կ'աշխատի զքեզ համոզել, կ'ըսէ, որ Էֆիէթրօէի մէջ գրուած է, որ այս Պիսաւորի երեւնալը պատերազմի նշան է. կամ երբ լուսնոյ խաւարում պատու

հի, կ'ըսէ, որ սովու նշան է, երբ տրեգական սրածուլթեան:

Ի հարկէ ցաւալի է, որ տակաւին մարդկութեան խիստ մեծագոյն մասը այսպիսի խօշական յիմարութեամբ կը տառապի. ցաւալի է, որ տակաւին բրիտաննէական կրօնը չ'է ունեցած սրտերու և մտքերու վերայ այն փրկկարար ազդեցութիւնը, որով խապաւանկանին կը փշրին ամեն նախապաշարմանց անհիմն ամբարտակներն:

Այս օրինակի նախապաշարութեան հետեւնուսական են, որովհետեւ աստղահայտական խաբեբայ արուեստին արդիւնք են, որ Քրիստոնէութեան շատ դարեր յառաջ Քաղզէացեաց մէջ ծաղկած էր եւ այս ամարտիշտ արուեստին հետեւողք կը յանդգնէին աստղերով հանդերձեալը գուշակել և ապագայ պատահարք ըստ զանազան դրից և երեւութից մոլորակաց:

Ս. Գիրքը միշտ կը կշտամբէ այս արուեստին ստուծութիւնը և խաբէութիւնը: Նոյնպէս պարտաւոր են մեր Եկեղեցական հարք այս հետեւնուսական նախապաշարմանց դէմ, որք անարգանք են աստուածային բարութեան և նախախնամութեան և մանաւանդ նուաստացուցիչ բրիտաննէական ոգւոյն, զինիչ Ս. Աւետարանի զէնքերով: Պարտաւոր են նոքա փոխանակ անձնասիրութեամբ ժողովուրդը երկպառակելու, նորա բարոյական յառաջադիմութեան նպաստիչ. փոխանակ առաջնորդական անվերջանալի խնդրներով գաւառները խռովելու, Աւետարանի կենաց խօսքով մոխթարել խեղճ ժողովուրդը, որ շատ տեղ ծայրագոյն տգիտութեամբ բաղդի եւ ճակատագրի կը հաւատայ. շատ տեղ անմխիթար կը յուսահատի եւ շատ տեղ հմայական պատրանքներով իւր յաջողութիւնը կամ ձախորդութիւնը

կը կշռէ ի նախատինս Քրիստոնէական կրօնի, եւ անշուշտ այս մասին մեծ պատասխանատուութեան ենթակոյ են Աւետարանի պաշտօնակցք:

ՀԱՅԳԻՐԱՅԵՄՅԵՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Ս. մտոյս 11 ին քաղաքիս մէջ մեռաւ Տէք անուն Անգղիացի երեւելի ճարտարապետն յետ միամսեայ հիւանդութեան: Սոյն անձը Անգղիոյ տէրութեան կողմէն ղրկուած էր այս կողմերը հնութիւններ հետախուզելու: Կըսուի թէ քաղաքիս արեւելեան կողմը գտնուած ժամանակ արեգական տապէն կը վնասուի և այն կը լինի պատճառ իւր մահառիթ հիւանդութեան:

- 13. Օգոստոսիառ Կոյսեր գահակալութեան տարեդարձը շքեղ ճըրագավառութեամբ կատարուեցաւ: Նոյն օրը քաղաքիս բոլոր Հիւպատոսքինչպէս մեր և Յունաց Ս. Պատրիարքունք Կառավարութեան պալատը շնորհաւորութեան գնացին:

- 14. Յոպպէի մէջ հետեւեալ եղեւնագործութիւնը տեղի ունեցած է: Քաղաքին արեւելեան դրան աւջեւ եղած գինեվաճառի խանութներուն մէկ խանութպանը չորս տեղէ վիրաւորեալ գտնուեցաւ. վերքերը գէշ են և ազատութեան յոյս չը կայ: Առաւօտուն վիրաւորեալը դագաղի մէջ դնելով Յունաց վանք տարած են, որովհետեւ յունագաւան և Յունաստանցի եղած է զարնուածը: Ոճրագործը տակաւին չէ գտնուած:

- 21. Տեղս հասաւ Ռուսոյ նախկին Հիւսպատոս Պ. Քաթէմիքոֆ, որ ամսէ մը ՚ի վեր Պոլիս կը գտնուէր:

կըտուի լծել մօտերո իւր ընտանեօր  
բարորմին պիտի մեկնի քաղաքէս և ու  
բախէեան արգէն իւր յ'աջադր եկած է :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Ի

Գ . Ս . Ի Ա Ղ Ա Յ Յ Ա Ն Է

ՅԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒԻՏԷ Ս . ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

Կը վաճառուի յերուսաղէմ և ՚ի  
Պոլիս ՚ի Փոխանարդարան :

Գին 7 դահեկան :

Սոյն հրատարակութեան վերայ փոք  
բիկ ծանօթութի մի տարու համար ար  
ժան կը համարիմք դասագրքին հետե  
ւեայ ԱԶԳԸ հրատարակել :

“Ներկայ Համառօտ Աշխարհագր  
բութիւնը պատրաստեցինք նորավար  
ժից համար սեղեցոց ունենալով մեզ  
լատ քաղաքական նոր փոփոխմանց և  
աշխարհագրական նորագոյն գիտելեաց  
՚ի վերջին ժամանակս հրատարակուած  
Քաղաքաբն ընտիր դասագրքերն :

Բասաւորութեան մասին պատշաճ  
գատեցինք ընդ հանդապէս նոր ընդու  
նուած եղանակին հետեւիլ, նախ Բը  
նական մասն գնելով, ապա Քաղաքա  
կանն և ՚ի վերջոյ Ուսումնականն :

Սոյն դասաւորութեան գլխաւոր  
օգուտն այն է, որ երկրագնախ բնու  
կան նկարագիրը աշխարհագրական  
ուսման սէր և հետաքրքրութիւն կը  
զարթուցանէ նորախարժից մէջ, զխա  
ւոր լերանց շղթայից ու զղութիւնը ա

ւելի զուարճութիւն կը տայ, քան Քա  
ղաքական մասն տէրութեանց և քա  
ղաքաց ցամաք անուններն, մարդկային  
ցեղն ոյլ և ոյլ բաժանմանց, նոցա  
քաղաքակրթութեան աստիճանին եւ  
աշխատութեանց ուսումն աւելի զը  
ւարձելի է : Վերջապէս երկրագնախ  
այլ և ոյլ մասանց սրազարեթութեան  
եւ զանազան կինդանեաց համառօտ  
նկարագիրն աւելի մանկական հասա  
կին յարմար է : Բայ յաստի, նկատե  
լով որ շատ անգամ ցամաք անուա  
նացուցութիւնը տաղախութիւն կը  
պատճառէ ուսանողներուն և եռանդը  
կը մարէ, շաա համառօտ անցանք Քա  
ղաքներն գնելով, աշխարհներն կամ  
տէրութիւններն եւս բնական բաժան  
մանց, կամ մասնաց համեմատ դա  
սաւորեցինք գիրքմբոնների առնելու  
համար : Ուսումնական մասին մէջ ևս  
նախընթաց երկու մասանց համառօ  
տութիւնը պահպանեցինք : Իսկ ամե  
նէն վերջը աւելցուցինք Հայաստանի  
աշխարհագրութիւնը, զոր մեր մա  
նուկներն աւելի ընդարձակօրէն ուսա  
նիլ պարտաւոր են ՚ի կանուխ ժամա  
նակաց և կատարելապէս տեղեկանալ  
իրենց հայրենեաց :

Բաւ համարելով սոյն փոքրիկ ծա  
նօթութիւնը դասագրքին վերայ, կը  
յուշուցիք, որ Ս . Աթուոյս Տ . Ժս  
զովց կողմէն Ուսումնական Խորհրդոյ  
քննութեան յանձնուելով հաւանու  
թիւն գտած է տպագրութեան, ո  
րով կը յուսամք թէ՛ նոյն հաւանու  
թիւնն պիտի գտնէ ազգային վարժա  
րանաց մէջ իւր կիրառութեամբն, որ  
մեր աշխատանաց միակ և ամենէն մեծ  
վարձն կը համարիմք :

Տես երես 136 դրէն կարգադրու է գրիկն . Ժ  
ճանու կարգադրու է ժամանակի :